


ՍԻՈՆ



Ս. ՅԱԿՈԲՅԱՆ ՎԱՀՐ ԵՎՐՈՒՍԱԴՅԱՆ

«Սիոն» Արևոտական ամսագիր կազմակերպություն
"SION" an Armenian Monthly of Religion, Literature and Philology

— U H O U —

19. ՏԱՐԻ - ՆՈՐ ՇՐՋԱՆ

1962

◀ ՑՈՒՑՈՒԹ ▶

Թիւ 1

ՆՈՐԻՆ ԱՄԵՆԱՊԱՏԻՒ ՍՐԲԱԶԱՆ ՊԱՏՐԻԱՐք ՀՕՐ

Ս. ԾՆՆԴԵԱՆ ՊԱՏԳԱՄԸ

Ժողովուրդ Հայոց որ ի սկիւռս աշխարհի,

Մնանդեան այս խորհրդաւոր ու հրաշապատում զիշերուան մէջ նորէն կը հնչեն մեր հոգիներուն երկնային պատգամն ու հաւասարիքը մարդերուն տրուած, հրեշտակներու բերնով։ «Փառք ի բարձուն Աստուծոյ և յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն»։

Մանուկը որ այսօր վերստին իր խանձարուրը կը բանայ մեր հոգիներուն խորը, խորհուրդն ու մարմառութիւնն է խաղաղութեան և սիրոյ։ Այս զիշեր նորէն բաց է երկինքը և ճառագոյթ ուղիներէն հրեշտակներ երկիր կ'իջնեն, աւետելու խաղաղութեան և սիրոյ իշխանին ծնունդը։

Խաղաղութեան այս պատգամը ըզգանքն ու կարօտն է եղած տարիներով տառապող սերունդներու, պատմութեան մութ, հևազին և արիւնոտ ծփանքներուն դիմաց։ Այդ աղերսարկու ճիշը այսօր աւելի քան շատցած ու բարձրացած է, կեանքի անհամաշափ և արտում գնացքին համընթաց, և գարձեր է սուր ու ցաւագին աղաղակ մը՝ միկիններու հոգիէն բարձրացու։

Մեր Տիրոջ ծննդեան նախօրեակն, իշխողներու և զերիներու այդ օրերու աշխարհին մէջ, երբ խաղաղութիւնն ու սէրը երազներ իսկ չէին մարդոց հոգիներուն, և արդարութիւնը տառապանք էր ու նախճիրը հեշտանք, երբ յլփացում, արիւն և քրափինք իրարու կու դային ստեղծելու համար անհամերաշխ և անկարելի կեանքը այդ անխաղաղ դարերուն, չկար աւելի քաղցը երազ ու սփոփանք քան խաղաղութեան ձայնը, որ պիտի զար խորտակելու արեան ալիքները և անուշելու թշուառութեան մռայլը մարդոց սրտերուն։

Գերութիւնը չարիք մըն է, պատերազմը՝ ոճիր, վասնզի անոնք ամէնէն անզութ յայտնութիւններն են ատելութեան, որ կ'որջանայ և կ'եռայ մարդոց սրտերուն խորը։ Հրեշտակները կը պատգամեն նոր օրէնքը կեանքին և ծնունդը խաղաղութեան և սիրոյ իշխանին, որ աշխարհ կու զայ ոչ միայն մեր փրկութեան ի խնդիր, այլ որպէսզի ցնծայ աշխարհը այն բանին համար, որ երազն է եղած դարերու մեր ամբողջ էութեան, որ արեւ կաթիլէն մինչև երջանկութեան ու ցաւի տրոփը կ'երկարագուրի, վերածուելու համար սրտառու աղերսանքի մը՝

~~ՀԵՐԱ~~

մեծ ազօթողի շրթներուն. «Զի խաղաղեսցին խռովութիւնք, լուսացին պատերազմունք, դադարեսցին յարձակմունք թշնամեաց, անկեսցի սէր և արդարութիւն ի յերկից»:

Վասնգի կեանքի ողբերգութիւնը կը սկսի հոն, երբ մարդիկ սինիք և եսամոլ զգացումէ մը կը նային իրարու: Խանծաղ և ամբոխեալ հոգիները չեն կրնար սիրել և սերտել եղայր մարդերը, ստեղծելու համար իրենց շուրջ այն տաք ու եղայրական մթնոլորտը, որ մեզ կ'առաջնորդէ անձնասիրութեան նեղ կածաններէն դէպի այլասիրութեան լայն պողոտաները: Արքան անոյշ և զեղեցիկ պիտի ըլլար կեանքը, եթէ մարդ անասնական նայուածքով չնայէր անոր:

Աւետարանի պատմութեան բոլոր տուեալները, որոնց իրաւունքը սուրբ է մեզի համար, կը հաստատեն թէ Քրիստոսի սիրոյ և խաղաղութեան ոգին անուշանու օծումը եղաւ ապականած մարդկութեան: Աստուածախառն շունչ մը՝ որ թափանցեց քայլայուած ու ապականած ընկերութեան մը բոլոր խաւերուն մէջ, ուր անիրաւուածներ, վիրալից սրտեր ու գերիներ կային, ամբարիշտ լուծերու ներքէ զրաստացած, ինչպէս նաև լոյսի կարօտ կոյրեր և ճշմարտութեան ուղին կորուսած իմաստուններ, խարխափելով թանձրացած և անարշալոյս մութի մը մէջ: Աշխարհ բերուած այդ ոգիով մարդկային ստոյզ զիտակցութեան արժէքը բարձրացաւ զերազանցօրէն, ներշնչելով մեզի մեր փրկութեան խարիսխն եղող հաւատքը և հոգիոր դիւցազնութեան մը անփշրելի զէնն ու զրահը հազյնելով մեզի:

Ցիսուսի հրաշալի ծնունդը ոչ միայն աստուածապաշտութեան երկիւղած զգացումն ու խորհուրդը կը բերէ մեզի, ոչ միայն չնորհներու և իմաստութեան ճանաչումի և զօրութեան սերմերը կ'աճեցնէ մեր մէջ, իր անստուեր նայուածքին չերմութեամբը, այլ սիրոյ և ներողամտութեան, գութի և զոհաբերման կամքը կը պատսպարէ մեր տկար մարմնին մէջ: Իրմով հակառակորդներ կը դառնանք կեղծիքի, սուտի, բռնաւոր ձգառումներու և անմիտ վրէժինդրութեան:

Այս զիշեր թող նորէն հնչեն մեր հոգիներուն մէջ երկնահնչին այն ձայն որոնք բարեբաստիկ օր մը երկրի վրայ լսուեցան ծննդեան մուտք ու անշուշտ այրին մօտ և որ հիմա անսահման բարձունքի մը վրայ կը թնդան վերըստին, հոս փոխազդելու Յիսուսով կենդանազրուած Շաղաղութիւնը և յաւերժացած է Հանութիւնը:

Ժողովուրդ Հայոց, դուն դարերով խաղաղութեան ծարաւն ու իղձն ես ունեցեր, ապատութեան տենչանքին չափ բռւոն և երկնքին չափ խորունկ: Քեզի պարտագրուած պայմաններու արգասիքը չէ միայն պատճառը այս ըղձաւորութեան, այլ որովհետեւ դուն հաւատացած ես թէ խաղաղութեան, սիրոյ և համերաշխութեան աշխարհի մէջ միայն կարելի է իրագործել Աստուծոյ թազաւորութիւնը և լեցնել մարդուն կարօտ: Խաղաղութեան զգացումը լոյժ, տարտամ և վերացական յլացք մը չէ եղած քեզի համար, այլ լիդերով զգալի, թանձրացեալ ու մարմնացած հնիք մը, սլացք մը՝ քու ըղձանքի թափին մէջ երկնքի դուռները խորտակելու չափ:

Դուք, զաւակներ Հայաստանեայց եկեղեցւու ի սփիւռս աշխարհի, որ կը հաւատաք Աստուծոյ Որդիի մարմնով երնալուն, մեզի հետ միասին այս զի-

ԽՄԲԱԴՐԱԿԱՆ

ՍՈՒՐԲ ՅԱՐՈՒԹԵԱՆ ՏԱՀԱՐԵՆ ՆԵՐՍ ՍԿՍԱՆ ՆՈՐՈԳՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Դ.

Երուսաղէմի Առաքելական Աթոռը, նուիրտագետականօրէն իրբև երկրորդ կարևոր սրբավայր Հայաստանեայց Եկեղեցւոյ, Եջմիածնէն յետոյ, պահած է դարերով և կը պահէ այսօր մանաւանդ իր տարօրէն ամուր կշխոը Հայժոռովուրդի սրտին ինչպէս մտքին վրայ, մնալով մեր արտասահմանի կրօնական ու հանր սյին կազմակերպութեանց մէջ ամէնէն ջերմ ու կենդանի կռուանը։

Ի մտի պէտք ենք ունենալ որ Հայ ժողովուրդը ոչ միայն այսօր, այլ նոյնիսկ անցեալի մէջ չէ ունեցած սրբավայր մը, որ կարենար հաւատարիլ Երուսաղէմի Մրրոց Յակորեանց Վանքին, որ Քրիստոնէութեան առաջին Եպիսկոպոսապետին՝ Յակոբոս Տեառնեղորօն պատմական Աթոռն է, Քրիստոնէական Եկեղեցւոյ ամենափառաւոր անցեալ ունեցող Աթոռներէն մին, հաստատուած հոն՝ ուր առաջին անգամ մեր Տէրը դրաւ Իր արքայական գահը։ Պատմական

շեր ձեր երկիւղած էութեան խորերէն անգամ մը ևս աղերսեցէք սիրոյ և խաղաղութեան իշխանէն որ փարատին մէջն ու մառախուղը, չքանան չարիքն ու յուսահատութիւնը, տարագրուին տագնապն ու տիրութիւնը աշխարհի երեսէն։

Այս է եղած հանապազօրեայ աղօթքը հայ սերունդներու, որոնք գարերով քակեցին մեծ դամբաններու խորհուրդը և հոգուեցին հօտը հողիներուն. որոնք ամէն Ծնունդի, կրակուած հաւատքի տենդէն, կ'ուզէին տեսնել իրենց անուրջը, երկնքի կապոյտին և կամ հայրենի հողին վրայ մարմին առած։

Անոնց ստուերները թափանցիկ են և անոնց գանկերը ճառագայթներու հոսոց մը, զոր չկրցան մարել քարքարոսութիւնները բոլոր ժամանակներու։

Միացնենք մեր աղօթքները անոնց մշտամրմունչ աղերսանքին, ապրեցնելու համար մեր մէջ սուրբ երազը մեր նախնեաց, այս սրբազան զիշերէն հիւսուող։

Մեր Տիրոջ Ս. Ծննդեան առիթով, մեր խորին երախտագիտութիւնն ու անկեղծ հաւատարմութեան զգացումները մեր սիրելի Թագաւորին, Հիւսէյն Առաջինի, ինչպէս նաև իրմով զիտաւորուած Յորդանանի վարիչներուն։

Տէրը միշտ անսասան պահէ Հաշիմական գահը և անոր անզուզական զահակալին չնորհէ անփորձ, երշանիկ և արդիւնաշատ տարիներ, իրագործել կարենալու իր ժողովուրդին արդար ակնկալութիւնները, խաղաղութեան և սիրոյ քաղցր մթնոլորտին մէջ։

փոթորիկները չեն կըցած խախտել անոր պատուանդանը, որովհետեւ տնիկա սուրբ է և կը նայի յաւիտենութեան Դիտենք թէ ինչ եղոծ է ան անցեալին մէջ և ինչ է այօր, մեր ազգային ու կրօնական կարիքներուն դիմաց:

Ս. Տեղեաց գարաւոր մեր իրաւունքներով ու սեփականութիւններով, անոնց կրօնական ու ազգային արժեքներով, իբրև ուխտավայր քրիստոնեայ հայ սերունդներու, Երուսաղէմի Աթոռը կը գրաւէ տեղ մը՝ որուն կրօնական տարածքը նողիներու վրայ վեր կը մնայ չափերէ և բաղդատութիւններէ: Թող թէ Հայ Երուսաղէմը, իբր առաքելական Աթոռ, վանք մը և ուխտավայր մը ըլլալէ աւելի բան մը եղած է միշտ հայ հողիներուն մէջ, հազնելով հայեցի նկարազիր մը, որուն սեւեռուած մնացին ուխտաւոր սիրտերը, զգալով անոր աննուած կարօտը իրենց մանկացած, տառապած, խաչուած ու յաղթանակած Աստուծոյ խորհուրդին ընդմէջէն, որոնելով միշտ իրենց հողիին խորէն Անոր անթառամ շունչին հուրն ու շաքարը, այդ Մըրբավայրերու յիշատակին կապուած, հոն գտնելով իրենց անցեալին ու երազին շօշափելի նոյնութիւնն ու իրականութիւնը:

Երուսաղէմի Հայ Մըրբատեղիները, մեծաւ մասամբ ձեռակերտ ու համագրութիւն արքաններու և իշխաններու, բիւրեղացումն ու մարմնացումն են մեր ժողովուրդի հուժկու զգայնութեան, այն անդիմադրելի սլացքին՝ որով ցեղի մը հողին այսպէս ինքզինքը կ'առարկայէ միջոցն ի վեր: Միւս կողմէ, միայն պատմութեան չեն պատկանիր սքանչելագործ զոհողութիւններն ու մարտիրոսացումները այս Աւլիտին, որուն կոչումն է եղած զերազանցօրէն Սուրբ Երկրին մէջ, մեր կրօնական ու ազգային իրաւանց պահպանութիւնը, միջազգային քրիստոնէութեան այս սուտանին մէջ: Խսկ այս օրերուն, երբ Վանքը իր տնտեսական ամէնէն սուր տագնապի օրերն է որ կ'անցնէ, չնորհի Աստուծոյ մշտահոս ողորմութեան, Հայ ժողովուրդի զիտակից զոհողութեան և Երուսաղէմի ուխտանուէր Միաբանութեան ճիգերուն, Աթոռը կը շարունակէ տակաւին իր դիմազրաւումի գործը, հակառակ տնտեսական այն ծանր տաղնապին՝ որուն ենթարկուած կը մնայ Հաստատութիւնը:

Անհայրենիք աստանդականութենէն եկող բոլոր հայ ուխտաւորները կրկնապէս կը գտնեն իրենց հողեկան միխթարութիւնը յաւիտենական քաղաքի և միջկրօնական այս սրբարանին մէջ: Առաջին զգացումը կրօնական է, հողեկան քաղցրութեան անթարգմանելի իրողութիւնը, որուն կը ձգտի միշտ մարդս որեէ կերպով, որքան ալ ծանրաբեռնուած ըլլայ իր էութիւնը աշխարհի ամէնէն դժմղակ հոգերով: Միւսը ազգային է, որովհետեւ կը զգայ թէ Աստուծոյ այս քաղաքին մէջ իր կրօնական իշխանութիւնը ունի ուշազրաւ և բախտաւոր կացութիւն մը՝ որ նախանձը կրնայ շարժել այլապէս բախտաւորուած, բայց այս գետնին վրայ անմասն ժողովուրդներու:

Հայրենիքէն հեռու, բայց սրբութեան զերագոյն կեդրոնին մէջ, Ս. Յակոբը կը մնայ նոր Լուսաւորչի կանթեղ մը՝ հայուն հողեկան աշխարհին վերև մշտափառ ու պայծառ, Սիօնի բարձունքին հանգչած այն տապանակը, որուն մէջ պահուած է հազար անգամ նահատակուած, բայց յաւերժ կենդանի ազգի մը միխթարութեան և յոյսի մուրհակը:

Գուցէ աւելի դիւրին պիտի ըլլար թափանցումն ու արժեկորումը ընելու

ըսուածներուն, եթէ պահ մը կարենայինք մտածել որ մեր ժողովուրդը չունենար Երուսաղէմի մէջ այն՝ ինչ որ ունի այսօր, իբրև ազգային ու սրբազն ժառանգութիւն, զոր մեր նախնիք թողուցած են մեղի. Հրաշքի մը համազօր այս իրողութիւնը, որով իր ճակատազրին դէմ ամէն օր մաքառող մեր ժողովուրդը, դարէ գար ամէն կողմ շարունակ վերջունուած և անաւագուած, կըրցած է սակայն պահել հոս, Վիշտին սրբութիւնը և Յոյսին զօրութիւնը խորհըրդաւորող այս երկրին մէջ, իր դերն ու դիրքը հաւասար զծի վրայ՝ աշխարհի ամէնէն հզօր ու յառաջադէմ ազգերու կարգին. Անոնք որ վհատութեան մութժամու մը մէջ փորձուեցան երբեմն տարակուսիլ այս ազգին հոգւոյն մեծութեանը վրայ, թող գան հոս՝ տեսնելու մեր ժողովուրդի կամքին ու Հաւատքին այլապէս և զերազանցօրէն զմայլելի այն ժառանգութիւնը, ուր կը հանդիսադրուին մեռնիլ չզիտցող ցեղի մը լաւագոյն առաւելութիւնները:

Իրապէս տիտաննեան կամքով և ողիով զրահուած մարդեր պէտք է եղած ըլլան անոնք՝ որոնք իրենց համեստ ոյժերով տեսական արդիւնքներ տուած են մեր եկեղեցին ու ազգին, օժտելով զմեզ անօտարանալի ժառանգութեամբ մը՝ որ ժինչն այսօր մեր միտկ զանձն է անցեալի նաւաբեկումներէն մացած:

Եթէ մեր պատմութեան մեծ իրողութիւններէն մին է թէ վանքերը մեծ դեր են կատարեր, ատիկա անշուշտ ակնարկութիւնը չէ այն հաստատութիւններուն, որոնց մէջ ապրելէ աւելի շնչած են կարգ մը վանականներ կամ ճրգնաւորներ, չունենալով որևէ զերիվերոյ նպատակ ծառայելու ազգին կամ հայութեան պէտքերուն, այլ անոնք՝ որոնք իբրև լուսաւորութեան վառարաններ կանգնած՝ կրցած են նշուլել հայութեան համատարած մարմնի զանազն մասերուն վրայ, փոքր ի շատէ փարատելով դժբախտ ժամանակներու մէջ բռնութեան և աւերներու, արիւնի ու հալածանքներու երեսէն թանձրացող խաւարը:

Փառք երախտաւոր մեր նախնիքներուն, որոնք ըրած են իրենց կարելին, Ս. Երկրի մէջ մեզի կտակելու համար նուիրական այս ժառանգութիւնը Բոլորիս պարտքն է շարունակել մեր նախնեաց գործը Հայ Երսւաղէմի մէջ, պահելու մեր հաւատքին կանթեղը միշտ վառ, մեզի սեփական Ս. Տեղեաց մեր իրաւունքներուն վերեւ Այդ լոյսը մեր ազգին պատիւն ու պարծանքն է Հայ Երուսաղէմին պահպանութիւնը Տիեզերական Երուսաղէմին մէջ, պէտք է ըլլայ մեր ազգասիրութեան զերազոյն պարտականութիւնը, որովհետեւ հոգեոր այս ժառանգութիւնը Ցունն է ազգին:

«Եթէ մոռացայց զքեզ, Երուսաղէմ . . .» ըսած է Սալմոսերգուն, և դարերէ ի վեր նոյն զգացումով նայեր են բազմաթիւ հայ սերունդներ այս սըրբազն բարձունքին: Հայութեան զգացումը Հայ Երուսաղէմի նկատմամբ եղած է աւելի քան սրտազրաւ: Մեր նախնիք քրիստոնէական խորունկ զգացումով նայեր են հայկական Սիոնին, ուր իրենց հաւատքին և արեան զինը եղող սըրբութիւններ գարերով մատցեր են կանգուն և յաւերժամթէ: Վստահ ենք որ հայուն փորձուած ու տոկուն ազգասիրութիւնը թոյլ պիտի չտայ որ վտանգութ սերունդներու արեան զինը եղող այս սուրբ ու ազգային ժառանգութիւնը:

ԿՐԹՆԱԿԱՆ

ՑԻՍՈՒՄԻ ԾՆՈՒՆԴԸ

•

Անհաւասիկ աւետարանմբ ձեզ ուրախութիւն մեծ, ու եղից անենայն ժողովրդանն: Զի ծնաւ ձեզ այսօք Փրկիչ, ու է Օծակ Տեր ի քաղաքի Դաւիթ (ՂԿՍ. Բ. 10-11):

Յիսուսի ծննդեան օրերուն, Պատհուան Հոգիմի մեծածաւալ կայսրութեան մէկ նահանջն էր: Եւ այդ ատենաները Օգոստոս կայսրէն հրաման եղած էր որ աշխարհագիր մը կատարուի և մէծ մարդ արձանագրուի իր պատկանած քաղաքի կառավարութեան տամարին մէջ: Յովսէփ, ըլլաւով Դաւիթի տունէն և ազգատունէն, ստիպուած էր Գալիլիոյ Նաղարէիք քաղաքը ճգիւղ զաւ Հրէաստան և արձանագրուիլ Դաւիթի քաղաքը եղաղ Բեթղեհէմի մէջ: Երբ Յովսէփ և իր նշանածը՝ Մարիամ եկան Բեթղեհէմ, տեղ մը չկրցան գոնել բնակիլու համար: Իջևանի մէջ ալ տեղ չկար, ուստի գիշերը անցուցին մոռւրի մը մէջ և հոն, այդ առթիւ տեղի ունեցաւ մեր Փրկչին ծնունդը:

Ա. — Յիսուս ծնաւ խիստ համես պայմաններու ներեւ: — Մէկ կողմէն ազգատութիւնն ու տարութիւնը, իսկ միւս կողմէն՝ բարեկամներէ ու ծանօթներէ հեռու մինակութիւնը անտանելի կացութիւն մը ստեղծած էին Յովսէփի և Մարիամի համար: Բայց անոնք համբերատարութեամբ հաշտուցան կացութեան հետ, վայելելով միւս կողմէն նախախնամութեան նոգածութիւնը:

Աշխարհ թէն լուս և անտարեր էր, ասկայն երկինք ուրախութենէն կը ցնծար Փրկչին այս ծնունդով, որուն աւետիսը հրեշտակը անմիջապէս հաղորդեց զաշտի մէջ իրենց հօսերուն պահպանութիւն ընող համեստ հովիններուն և ըստ: Անեա ես ձեզի մեծ ուրախութեան պարագաներ ու անպատճեան մէջ ծնունդը այսօք ժողովուրդին պիտի ցլլայ: Աւանդի ձեզի այսօք փրկիչ մը ծնաւ Դաւիթի քաղա-

թից մէջ, ու իմ Օծեալ տեր է: Եւ ասիկա ձեզի նուան մը ըլլայ, մասնուկ մը պիտի զսնէք խանձարուրդի վարքուած ու մասուրի մը մէջ պատկանած (ՂԿՍ. Բ. 10-12):

Ծնունդի այս խրախուսիչ աւետիսը չարուեցաւ Հերովդէսի պայտատականներուն, Հռովմի կայսերական ընտանիքի անդամներուն կամ Յունաստանի փիլիտովաններուն, և ոչ ալ Հրէաստանի զարիններուն ու քառանայագեաններուն, այլ հրեշտակը զայն աւետից խոնարհ գաստկարգի պատկանող զաշտի հովիններուն: Նախախնամութիւնը ծածուկ պահեց զամբ իմաստուններէն եւ լիուններէն ու յայտնեց ալյալոց (Մատթ. Ժ. 25): Որովհետեւ առաջինները ի վրանակի չէին գնահատելու այս խոնարհ բայց խորիմաստ ծնունդին նշանակութիւնը:

Առունեածյա գործելակերպն է մեծ ձնունդները համեստ պայմաններով սկսիլ: Մանօթ հեղինակ Արթըր Միտ Կիմպուլ կ'ըսէ: «Ծնունդի մեծաղոյն հմայքի անուն պարզութիւնն է: Անիլա տօնայիմբուրեան որ մըն է՝ որ մարդու հոգիին կը խօսի, որովհետեւ ամեն մարդ դիւրութեամբ կ'ըմբռնէ զայն»: Իսկ Եկեղեցիր կ'աւելցնէ: Ալաւազոյն է խոնարհ ծնունդը ունենալ եւ համեստ դասակարգին մեջ համեստի բան թէ երեւնալ ծանր կոկիծով ու ապրիլ սկիզբան վետով մը: Արքայական պալատներու և կամ հարուստներու ապարան քններուն մէջ տեղի ունեցած մեծաղոյրդ ու մեծափառ ծնունդներ երբեմ պատահած է որ օգուտէն աւելի վասներ հասցուցած են մարդկութեան: Հետաքարար լու է համեստ ծնունդը մը ունենալ և ժողովուրդին օգտակար ծառայութիւններ մատուցանել քան թէ մեծափարթամ պալատներու մէջ ծնիլ և անպատճ ծափի մը նման անօգուտ մէկը ըլլալ մարդկութեան:

Բ. — Յիսուսի ծնունդը թէեւ այսպիս տաս խոնարհ էր, բայց մեծ օգտակարութիւններ ունեցաւ համայն մարդկութեան: — Յիսուսի այս համեստ ծնունդը ընկերութեան պատմութեան մէջ նոր գարագուսիւմ մը բառցաւ, անով՝ կրօնից պատմութեան մէջ նոր էջ մը սկսաւ, ինչպէս նաև աշխարհի քառակարթութիւնը յեղաշրջուեցաւ հիմունիքն: Մասուրի այս խոնարհ ծնունդը մարգոց

կրօնական գործառութեան վրայ նոր լոյս մը սփսեց, և որով աշխարհի մէջ քրիստոնէութեան հաստատման պատճառ եղաւ:

Փրկչին այս ծնունդը մանուկինքը հոգածութեան առարկայ գարձուց և անսոնց չուրջ հետաքրքրութիւն ստեղծեց: Մարգարին ցեղի պատմութեան մէջ մանուկները բոլորվին անտեսուած էին Յիսուսի աշխարհ գալէն առաջ: Հին տաեն կրօնի առաջնորդները մանուկներով հետաքրքրուած չէին, իրենց պատգամները ուզգուած էին չափահան այր մարդոց, անտեսելով մանուկը, ինչպէս նաև իգական սեռին: Խսկ Յիսուս հետաքրքրութեան մանուկներով, սիրեց և օրինեց զանոնն: Անյնինիկ Աստուած թագաւորութիւնը մանուկները համար մանուկները օրինակ ներկայացաց աշխարհի: Ասոր իրը արդիւնք, քրիստոնէական հկեղեցիներ ամենուրեք դպրոցներ բացին մանուկները կըթելու համար:

Յիսուսի աշխարհ գալը բարձրացուց նաև իգական սեռին ընկերական դիրքը: Յիսուսէ առաջ կիմը չունէր ընկերային այն դիրքն ու առանձնաշնորհուումը՝ զորս այսօր կը վայելէ քաղաքակիրթ ազգերու մէջ:

Յիսուս մեծ արժէք տուաւ նաև իմարդոց անհատականութեան: ԱԻ՞նչ օգուտ է մարդու մը համար երե ամբողջ աշխարհը տանի, բայց իր նոզին կորսցնեա (Մրկ. Լ. 36): Իր այս պատգամով, Յիսուս շշշտեց մարդու բարոյական արժանիքը և անոր հոգիին մնայուն ու յաւիտենական արժէքը:

Գ. — Յիսուսի այս խնամքի ծնունդը զԱսուած յայնեց մարդկութեան: — Մեր Փրկչին Աստուածայայտնութիւնը երկու որոշ ուզգութիւն ունեցաւ Մէկը՝ կԱստուած յայտնել, այսինքն՝ Աստուածոյ մարդուն հանդէպ ունեցած հետաքրքրութիւնը, համակրանքը, կարեկցութիւնը և սէրը ծանօթացնել. խսկ միւսը՝ մարդը յայտնաբերել, այսինքն՝ ցոյց տալ աշխարհի թէ մարդ էակին մէջ բարձրագոյն կեանք մը ապրելու համար ներքին ի՞նչ ընդունակութիւններ թաքնուած են, ի՞նչ նոր կարելիութիւններ կը գտնուին: Մարդուն ներդին Աստուածոյ հետ ներգանակ կեանք մը գարելու համար հոգեկան ի՞նչ խորունկ իզեեր կան, և ատակաւն չմշակուած ի՞նչ բնագդ-

ներ ու թաքուն կարողութիւններ ծարսուած են: Այս բոլորը մարդացեալ Յիսուսը իր ապրած բարձր կեանքով իրեան բերաւ և մեզի ցուցադրեց գործնականապէս:

Աստուած շատ մը կերպերով ինքինքը աշխարհի ծանօթացուցած էր, բայց Յիսուսի կեանքին մէջ Անոր յայտնութիւնը իր կատարելութեան հասուած Յիսուսի ծնունդը ուստի Աստուածոյ մերձեցումը եղաւ մարդկաթեան և մարդկութեան ալ մերձեցումը Աստուածոյ:

Յիսուսի ծնունդէն առաջ, Աստուածոյ մասին մարդոց ունեցած գաղափարը շատ թիրէ: Մարդիկ կը կարծէին թէ Աստուած տիեզերքը ստեղծելէ ետք սոնկին մը քաշուած է և հանդիսատեսի գեր մը միայն կը կատարէ մարդոց վրայ, Փրկչին ծնունդը սակայն ներքեց այս սիալ կարծիքը և ցոյց տուաւ մարդոց թէ Աստուած շարժուն ու գործօն ոյժ մըն է տիեզերքի մէջ և մարդոց հետ հազարդակցութեան մէջ է միշտ, ինչպէս առիթով մը բատ. Շնայրա մինչեւ այսօք կը գործէ եւ ես ալ կը գործեմ (Ցոհն. Ե. 17): Յիսուսի այս խօսքը լուսարանեց մարդոց միտքը և շտկեց Աստուածոյ մասին անոնց ունեցած թիւր կարծիքը:

Հաս Յիսուսի, Աստուած մեզ սիրող մեր երկնառոր Հայրն է, խսկ մենք՝ Անոր որդիները: Ամերիկացի նշանաւոր քարոզիչ Ֆիլիպ Պրուքս իրաւունք ունի երբ կ'ըսէ. ԱՄԱՆՈՒԿ Յիսուսի ձանքը ցնծուրեամբ կ'աւետէ մեզի քէ մարդիկ Աստուածոյ զաւակներն են: Քրիստոնէութիւնը ուստի ուրիշ բան չէ բայց եթէ մարդոց Աստուածոյ հետ, իրեն հայր և որդի, մատերիկ հազորդակցութիւնը, Յիսուս Քրիստոսի միջոցաւ մասնակից ըլլալով Անոր բնաւորութեան Յիսուսի հմմանուկը անունը (Աստուած ընդ մեզ) ցոյց կուտայ թէ Աստուած մեզմէ հնառ չէ, այս մեզի մատ է և մեզի հետ:

Հեթանոս կրօնքներու ազդեցութեան ներքեւ աշխարհ խաւարի մէջ կ'ապրէր. Յիսուս, իրեն երկնքին իջած լոյս, լուսաւորեց մարդկութիւնը և տուաւ անոր կեանքին շիտակ ուզգութիւն մը, յայտնաբերելով Աստուածոյ մատկութիւնն ու սէրը մարդոց: Վկանքի Աստուած աբնակս սիրեց աշխարհը, մինչեւ իր միայն որդին ուսւառ ուսպէսի ամեն ով ու Անոր հաւատայ՝ չկոր-

սրի, այլ յաւիտենական կեանք ունենայր (Յովկ. Գ. 16): Յիսուս մարդկացին մարմին մէջ ապրեցաւ այս յաւիտենական, բարձրագոյն կեանքը և մէզի օրինակ եղաւ որ մենք ալ հետեւինք իր քայլերուն:

Դ. — Յիսուսի խոնարհ ծնունդը նոր կեանք մը բերաւ աօսարհի: — Խնչպէս ինչքը ըսաւ. անս եկայ որ կեանք ունենան եւ աւելի եւս ունենան (Յովկ. Ժ. 10): Միւս կրօնքները չունէին այս տաւել և ճոխ կեանքը՝ զոր Յիսուս աշխարհ բերաւ, ապրեցաւ, քարոզեց և սորվեցուց մարդոց որ հաւատաքով իրեն դիմելով ստանան իրմէշ այս յաւիտենական և երանաւէս կեանքը: Մարդիկ կըն կրօնքներու արտաքին երկարածիք ձեռակերպութիւններէն յոգնած ու անկենդան դրութիւններէն ձանձրացած՝ կրօնական կենդանարար կեանքի մը կարօտը կը քաշէին խորապէս: Մարդկային ցեղի կրօնական փարձառութեան պատմութեան մէջ զգալի պական մըն էր ասիկա: Յիսուս ճիշդ ատենին աշխարհ գալով լրացուց մարդոց այս կենսական պակասու:

Յիսուս, որպէս Աստուծոյ էութեան լման մէկ պատկերը և Անոր փառաց յաւիտենական լոյսը, մէկ կողմէն զԱստուծ մարդոց մօտեցուց և միւս կողմէն՝ մարդը Աստուծոյ, և որով աստուածային բարձր կեանքի հազորքակից ըրաւ մարդը: Իրմով Աստուծ մարդացաւ, իսկ միւս կողմէն ալ մարդը աստուածացաւ, այսինքն՝ աստուածային չնորհներով օժտուած հոգեոր բարձրագոյն կեանքը ապրելու սկսաւ:

Քրիստոնէութիւնը ուստի ո՛չ գրքի, ո՛չ օրէնքի և ո՛չ ալ տառական իմաստով գաւանանքի կրօնք է: Քանզի գիրը կը սպաննէ, իսկ հոգին կ'ապրեցնէ: Դաւանանքը առանց գործնական կեանքի վերածուելու, տեսակ մը իրացական ուղղափառութիւն (Intellectual orthodoxy) միայն յառաջ կը բերէ մարդու կեանքին մէջ և ուրիշ ոչինչ: Սատանան ալ Աստուծոյ գոյութեան կը հաւատայ, բայց ի՞նչ օգուտ երբ այդ հաւատաքը կեանքի չի վերածուիր:

Բաւանանքը, զարդապետական գրութիւններ կարեոր են, ոչ ոք կը միրժէ զանոնք, բայց քրիստոնէական կրօնի մէջ կարեռագոյնը կեանքն է, զոր աշխարհ

բերաւ Յիսուս՝ երբ այցելեց մեր երկրաշունդը: Ամերիկացի մէծ հեղինակ Լայմըն էպաֆօթի բառերով, Յիսուսի աշխարհ բերած այս կեանքը եւրե արտապայտուցաւ իմացական ձեւով՝ անկէ հաւատայ հանգստակալը յառաջ եկաւ, երբ արտապայտուցաւ կազմակերպական ձեւով՝ անկէ ծես եւ արտազոլուրի հենցներ երեւան եկան, իսկ երբ արտայալցուցաւ կազմակերպական ձեւով՝ անկէ նկեղցին ստեղծուցաւ: Հետեւ աբար Յիսուս ինքն է թէ՛ վարդապետութիւնը, թէ՛ հաւատայ հանգստակալը և թէ՛ բուն իսկ Աւետարանին մէզի քարոզած հոգեոր բարձրագոյն կեանքին ակնազրիւրը: Այլ խօսքով, Յիսուս կեանքն իսկ է, ինչպէս ըստ անս եմ հանապարհ եւ հօմաքութիւն իւ կեանք (Յովկ. Ժ. 6): Այն որ Յիսուս կը գտնէ, արդէն գտած կ'ըլլայ ամէն բան, թէ՛ կեանքը և թէ՛ անոր շիտակ բացատրութիւնը:

Ե. — Յիսուսի խոնարհ ծնունդը միաժամանակ «Երկրի վրայ խաղաղութիւն եւ մարդու միջեւ հանութիւն» բերաւ: — Յիսուս, իրեւ Աւետար նաղաղութեան», աշխարհ եկած էր աւետելու համար թէ Աստուծ մէր երկնաւոր հայրն է, իսկ մարդիկ՝ իրարու եղբայրներու ու քոյրեր: Ուստի, Աստուծոյ հայրութեան ներքն, մարդիկ պէտք է ապրին իրարու հետ փոխազարձ յարգանքով, իրարու վիշտերը ամուֆել ջանալով, ունինալով իրենց համար բարեացականութիւնը կեանքի կանոն, սերը կեանքի սկզբունք և խաղաղութիւնը կեանքի նպատակէտ:

Յիսուս ըստ անաղաղութիւն կը բուդում ձեզի, իմ խաղաղութիւնս կու տամ ձեզին (Յովկ. Ժ. 27): Խնչքը այս խաղաղութեան կեանքը ոչ միայն աշխարհ բերաւ, այլև ապրեցաւ, քարոզեց և մէզի ժառանգ թողուց: Քրիստոնէութիւնը, զոր մենք կը գաւանինք, խաղաղութեան կրօնք է: Քրիստոնէան այն է որ կ'ապրի այս աշխարհի մէջ ամէն ատեն վայելելով մօքի անգորութիւն, սեթի խաղաղութիւն եւ հոգեկան երջանկութիւն: Մէկը որ զուրկ է ամէն մտքէ վիրա աստուածային այս խաղաղութեանէն, իսկապէս դժբախտ արարած մըն է այս աշխարհի վրայ:

Աշխարհ՝ որևէ ժամանակէ աւելի այժմ պէտք ունի այս խաղաղութեան՝ Ա՞զ պիտի տայ աշխարհի համար այս խաղաղութիւնը իրէ ոչ մահկացեալ Յիսուսը, և որո՞ւ միջոցաւ՝ իթէ ոչ մեր՝ Մհնք՝ քրիստոնեաներս ձանր պատասխանատութեան ներքեւ ենք թէ՛ Աստուծոյ առջև և թէ՛ մեր խզճի գատաստանին։ Մհնք ոչ միայն ապրելու ենք այս խաղաղութեան հետաքքը, այլև պարտական ենք տարածելու զայն մարդոց մէջ։ Սրբածն Մատեանը Կ'ըսէ. սի՞նչ վեղիկի են խաղաղութիւն աւետարականերուն եւ բարի բաներու աւեսիս տուղեներաւ օժերը» (Հոսովմ. Ժ. 15)։ Յիսուսի համար շիտակ էր այս խօսքը։ Անիկա աշխարհ եկաւ սիստարի եւ մահուան ստուերի մեջ հստովեներւն լրյա տալու ու մեր ոժերը խաղաղութեան նամբուն մեջ ըսկելու (Դկու. Ա. 79), Մհնք ալ, իրք Յիսուսի հետեղներ, պէտք է խաղաղութիւնը տարածող մէջ մէկ առաջեալներ ըլլանք այս աշխարհ մէջ։

Երբ Յիսուսի այս խաղաղութիւնը տարածուի աշխարհի վրայ, այլևս մարդկէ կը սկսին ինքնարեարար զիրար ողջունել իրք եղայրյաներ և քոյրիր, և կը վարուին իրարուն հետ սիրք, համեմաշխութեամբ ։ Ասոյ է որ Աւետարանին ևել յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հանուրին» պատգամը գործ աղրուած կ'ըլլայ մարդոց մէջ։

Քրիստոնէութիւնը կը սկսի մասուրին մէջ ծնած մահուակ Յիսուսով՝ որ Փրկիչն ու Օծեալ Տէրն է մարգկութեան։ Այս համեստ պայմաններով ծնած Փրկիչն ու Տէրն է որ երկու հազար տարիներէ ի վեր թագաւորեց քիւրաւոր մարդոց սրտերուն վրայ և այսօր ալ կը թագաւորէ, և օրուն թագաւորութիւնը անվախնան է։ Այս խանարհ ծնունդ ունեցող մասուկն է որ փոխեց մարդոց ապրելակերպը և տուաւ անոնց նոր ու բարձր ներշնչութեամբ՝ մագլցելու համար կեանքի աւելի բարձր ուրուսները, գէպի Աստուծոյ շնորհաց գահը և գէպի կատարելութիւն։ Հետեարար Անոր այս խորիմասա ու կրաշափառք ծնունդը Աստուծոյ մեծապայն պարզեն է մարգկութեան։ ՎՊՆ հուրիւն Աստուծոյ՝ Անոր այս անպատճու պարզելին համար (Բ. Կորն., Թ. 15),

Գ. Ա. ՍԱՐԱՖԵՅՆ
Ֆրէնքս.

ԿԱՌԱՎՈՒՅԹԻՑԱԿԱՆ

ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԱՍՏԻԱՆՆԵՐԸ
ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՈՅ ՄԷԶ

Դ.

ՎԱՐԴԱՊԵՏՈՒՅՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆԸ
ՀԱՅ ՏԱԹԵԱԿԱՆ ԴՊՐԱՑԻՆ

Ե. ԱՍԻՒՃԱՆ, մինոյն տեղը.

Չարականներ (ԲԿ., Անդաղար յերկինս օրհնաբանողք, Որ զլոյան անճառ շնորհաց, Լցեալ աստուծային շնորհիւ, Վարդագոյն վասեալ ծաղիկ, Այսօր աղբիւր գիտութեան յորդեալ, Այսօր ցնծան երկնայինքն և պար, Անգամում կառք) և Ընթերցուածներէ (Ելք, Դ. 1-12, Երմ. Ա. 4-12, Խայի, ՆԸ. 1-2, Գործք, Թ. 13-20, Եփս. Զ. 10-17, Մատթ. Ժ. 13-19) ետքը՝ մինոյն ձեռվ կը արուի գաւագանը.

«Ե՛ս զինքերով ասինան վարդապետութեան, եւ լոււ սրբազն մարգարեին կրինաբանութեանն՝ քե Պատրաս արարէ զնանապարհն Տեառն, եւ ուղիղ արարէ զօւթիկ Աստուծոյ մերոյ։ Վասն ուռոյ եւ դու յօժար կամօք պատրասեան զնանապարհն Տեառն օրինօք եւ հաւատով ի հոգի եւ ի մարմին հաւատացելոց։ Եւ ըստ աշխատեան եւ վատակնոց եղանակի լիցիս ժառանգել զխոսացեալ տեղին, քե Ոււ եւն են՝ անդ եւ պատօննեայն իմ եղիցի, ի նոյն ուր վառելով զիլիս եւ յանենայն ժամ։ Անեն։ Չարական (ԲԿ., Յօրժամ հերձեաց Մովսէս) և Պահպանիչ։

Այս աստիճանին մէջ Վարդապետին առջև կը դրուի յօժար կամեց։ Առանց յօժարութեան, առանց փափաքի գուստաւ է յաշողիլ որևէ գործի մէջ, ուր մաց հոգեոր գործի մէջ։ Աստուծոյ ճանապարհը միշտ պատրաստ պահել հաւատացեաներու կեանքին մէջ, այսինքն՝ միշտ լարուած պահել անոնց հոգիները իրենց յարացոյցին, միայն իմաստութեամբ և զիտութեամբ չ'ըլլար, այլ յօժարակամութիւնը անհրաժեշտ է այդ գործին մէջ յաջողելու համար։ Ով որ յօժար կամքով, սիրով կը կատարէ իր գործն ու պաշտօնը, միշտ կը յաջողի Վարդա-

պետք համար անհրաժեշտ է այդ պայմանը, որովհետև ձանձրանալու, զգջալու և իր գործը թոյլ բռնկելու հազար ու մէկ պատճառներ կրնայ ունենալ, - այնքան զըժուար է իր պաշտօնին գործադրութիւնը, բայց երբ սէր, յօժարատկամութիւն ունի, ինքնին կը հարթուին այդ զժուարութիւնը, ները և ինքը կը յաջողի և իրը արժանաւոր պաշտօնեայ, Քրիստոնի տուած խոստան համեմատ, Կ'ըլլայ հոն՝ ուր է ինքն Քրիստոս։

Զ. ԱՍՏԻՃԱՆ, միենայն տեղը.

Շարականներէ ԲՊՀ., Ազ երջանիկ տէր Առար Քրիզոր, Առաջնորդ հաւատոյ, Ազ երանելի և բարեպաշտ Թէսպոս, Աքանչելի հուր աստուածութեան, Խոյն և նման Հօր և Արդույլ, Լոյսդ որ ի Հօրէ առաքեցար, Անապական սուրբ զխաչն օքնես) և Ընթերցուածներէ (Բ. Օր., Ա. 23, Հ. 9, Յեսոս, Ա. 1-2, Եզէկ. Գ. 16-19, Գործ, Ժ. 7-11, Յակ. Ա. 26-27, Կողոս. Ա. 24-29, Մրկ. Զ. 6-13) ետքը՝ միենոյն ձեզ կը տրուի գաւազանը։

ԱՌ զվեցերող աստիճան վարդապետութեան, և յիշեա քէ զիմարդ օրինուորէ վասն այս աստիճանի Խոյն մարգարէն Խսայեա յայլում տեղուց ի սոյն ոն բանի ասկով. Ա՛լ ի վերայ լեռինդ բարձու, աւետարանիցդ Մինին, այսինքն ի զրուի եւ ի հասարա անեաց բարձր եւ դժուարին առաքինութեանց, եւ ապս բարզեան քանն Աստուծոյ: Եւ դու զվայսոսիկ կատարեալ՝ արժանի լինիցիս անձառ խնդրութեան, ժառանգել զիման՝ Զոր ակն ոչ ենեա եւ ունեն ոչ լոււա եւ ի սիրս մարգոյ ոչ անկաւ՝ բազմապատիկ փոխարինօն ընդ ամենայն սուրբս, ևնորիօն Քրիստոսի Աստուծոյ մերոյ. ամեն։

Շարական (ԲՊՀ., Ար լուսով աստուածային) և Պահպանիչ։

Վարդապետին կրօնաւորական կեանքին կատարելազործութիւնը պայման և պատուանգան կը գրուի քարօնութեան համար։ Տաթեացին Խսայի մարգարէին խօսքերը բոլորովին կը հեռացնէ իրենց տառական իմաստէն և կը խորհրդաւորէ զանոնք կրօնաւորական կեանքի ծայրագոյն ըմբռնումով։ Առաքինութիւններու ամէնէն բարձր ու ամէնէն զժուարին ծայրերը ելլելէ ետքը

քարոզելու է Աստուծոյ խօսքը Ներքին կեանքի ողջութիւնն ու սրբութիւնը միծ ոյժ մըն է մարդու համար։ առանց տառոդուար է ամուր կենալ բարոյական սկզբանքներու վրայ։ Վարդապետին համար տարակայս չկայ որ տէլի բարձր նշանակութիւն մը ունի ներքին կեանքի կատար բերութիւնը։

Է. ԱՍՏԻՃԱՆ, Հիւսիսային կողմ.

Շարականներէ (ԱԿ., Միրոյ անման և երկանուոր սուրբ, Ար առաքեցեր նախընթաց քում, Ար զարգարեալ զեղապանն, Ար թագաւորաց ազգաց և ազանց, Ար ի հրացայտ սաւառնաթելիցդ, Անսկիզբ Աստուած անձառելի, Ի վիրայ վիմի հաւատոյ հրման) և Ընթերցուածներէ (Ելլ. է. 8-12, Աս. ԵԲ. 7, 15, ԿԵ. 1-2, Գործ, ԺԿ. 1-5, Ա. Յովհ., Ա. 1-5, Բ. Տիմ. Գ. 10-13, Բ. 1-7, Դկո. Ժ. 1-9) ետքը՝ միենոյն ձեզ կը տրուի գաւազանը։

ԵԱՌ. Ե կեօրնեւորդ աստիճան վարդապետութեան, ուրպէս զի կարողասցիս ընթաի Հոլոյն Մրցոյ կատարել զործով, զոր ինչ հարցեցնեց բերանով: Մրցես զի այնու զւացեալ արդինաւուսցի բան հարցութեան են, բայց բանի մարգարէին, քէ Բարձրաց զօրութեամբ զբարքան եօ: Եւ յամենաց ժամ առնելով եւ ուսուցանելով՝ մեծ կոչեցիս յուրայութեան Տեանց մերոյ Յիսուսի Քրիստոսի ամեն։

Շարական (ԱԿ., Աւետաւոր հայոց) և Պահպանիչ։

Ներքին կեանքի կատարելազործութեան պայմանէն հետքը կը չեշասի արտաքին կեանքի կատարելազործութիւնը, սրոնք արդէն զիրար կը բացատրեն կարելի չէ որ կատարեալ ներքին կեանք մը չցոյրայ արտաքին կեանքի վրայ։ Հակառակ կեղծաւորութիւններու պիտի ըլլար, որոն հետ գործ չունին ո՛չ քրիստոնէութիւնը, ո՛չ ալ մանաւանդ քրիստոնէութեան ուսուցումն ու քարոզութիւնը։

Նախ ընելու և ետքը սորվեցնելու սկզբանքին գերազանց մէկ բացատրութիւնն է որ առջև կը զրուի, և այդ սկզբունքը, սուուզիւ, կմիև է կատարեալ յաջողութեան Վարդապետին համար։ Այն բանը որուն չի հաւատար քարոզիչը և կը քարոզէ, իսկա-

պէս անյաջող ու ապարգիւն քարոզ մըն է խօսուածը. այս առաքինութիւնները, ուրոնք պիրճ շեշտերով կը դոգուիին և սահայն երբ ասոնց նշոյն իսկ չկայ քարոզվին քոյ, պարագ խօսքեր են իր բոլոր ըստներն ալ: Ասոնք շտա շտա վայրկենական բանին են, բայց երրիք չեն նպաստեր հաւատացեալներու տեսական և ամուր շինութեան:

Ը. ԱՍՑԻՑԱՆ, միւնոյն տեղը.

Եարականներէ (Դ.Զ., Տէր որ զգթութիւնդ քո զառաւ, երկնաքաղաքացին Յովհաննէս, Որ զծածկեալ խորհուրդ կենաց, երեսի երրիմն աշակերտացն, ֆուզզեալ ընտրելոց մետասանիցն, Անսկիզբն Աստուած բանդ որի կ Հօրէ) և Ծննդեցուածներէ (Առակը [Խմաստ.], Ա. 5-7, Յոր, Ի. 12-28, Եզեկ. Լ. 1-6, Գործ. Ի. 28-32, Ա. Պետ., Ե. 1-4, Ա. Տիմ., Ե. 17-22, Յովհ. Ի. 19-23) ետքը՝ միւնոյն ձեռվ կը տրուի գաւազանը:

ԱՌ. Եւ զուրեցորդ ասինան վարդապետութեան. Էանզի տոեր օրութիւն ի Քրիստու լինել իրեւ զիմս անօրթելի ի դրանց դժոխոց, համարձակ հարոզել, եւ մի՛ եւկնչել ի մահուանէ, մի՛ ուսալ փառա ի մարդկանէ, մի՛ առնուլ կաշոռս, մի՛ երեսս, մի՛ աշառութիւնս եւ մի՛ ծուլութիւն, յուսագրեալ ի մարգարեկի հրամանէ, Բարձեցուցէք եւ մի՛ եւկնչիք: Եւ վոսն այսուրիկ խոսուուն ասուածային հրամանացն կատարեցի ի վերայ եռ ըս անուու բանին, ու ասէ. թէ Զօր ձեզ ասեմ, ամենցուն ասեմ, գերով զանուն եռ ի դպրութիւն կենաց, ընդ երջանիկ դասս առաելցն. ամենս:

Եարական (Դ.Զ., Որ չնորհօք Սուրբ Հոգւոյն բարձեր) և Պահպանիք:

Համարձակ քարոզութեան պէտքը կը շեշտուի Ծ. Վարդապետութեան Ը. Ասոնքնանով: Աշխարհի մէջ բարոյական և նիւթական հազար ու մէկ տիսակ պատճաներ կան, որոնք կրնան համարձակ քարոզութիւնը շեշտեցնել իր նպատակէն: Կաշառը իր բոլոր ձեռքով գուրսէն, իսկ ծուլութիւնը իր բոլոր կողմէրով ներսէն, միշտ պատրաստ են վլասնու համարձակ քարոզութեան: Վարդապետը սիրել զիմս ան-

շարժելիր պէտք է կենաց այդ բոլոր պատահականութիւններու առջն և մարգարէի ըստածին պէս ճշմարտութեան ձայնը միայն պէտք է բարձրացնէ:

Թ. ԱՍՑԻՑԱՆ, միւնոյն տեղը.

Եարականներէ (Դ.Զ., Որ արարիք զօրութեամբ զիմսակեացն, Որ յաթու փառաց նստիս, Աղրիւր լուսոյ և ճառագայթ, Որ համանման մեծին նղիայի, Եկայք լուսաւորեալ մանկունք, Որ համագոյդ ես Հօր և Որգույ, Սուրբ զԱստուած ածինն օրնուաթեամբ, Փայտ կենաց որ փոխանակ) և Ընթերցուածներէ (Զաք. ՓԲ. 6-10, Ես. ԽԵ. 1-4, Գործ. Ի. 25-32, Ա. Պետ., Գ. 13-20, Բ. Տիմ., Ա. 6-14, Մատթ. Ե. 13-16) եսքը՝ միւնոյն ձեռվ կը տրուի գաւազանը.

ԱՌ. Եւ զիններոյդ ասինան վարդապետութեան, Էանզի տոեր հրաման ի Տեառնէ մերմէ Ցիտուու Քրիստու երքալ եւ հառազել ընդ ամենայն ոլորս տիզերաց, եւ աւետարաննել զառաջին եւ զիւրջին զալուստն նորա, ըս բանի մարգարէին թուզայ, ահաւասիկ Տէր Տէր զայ զօրութեամբ, եւ բազուկն էռաւրեամբ իւրով: Վասն որոյ եւ մեք ամեննենան հայցեմք յանենաբարի եւ բազ Հովուապետն մերմէ, զի տայց ենզ ընդարձակուրին սրի եւ ուժգնութիւն յանենաբի առ ի պահպանութիւն հօսի իւրոյ ենզ յանձնեցելու, ըս հանոյից Տեառն կառավարել եւ ի շափ հասակի կատարելութեանն Քրիստուի հստուցնել, եւ առաջի նորին գտնիլ ենզ մօսկ առանց ամօրոյ եւ ծառայ ազնուական, յորմէ եւ տասն հաղարին ունել զիշմանութիւն, եւ վարձարեսցիս ի Քրիստու Առասուցույն մերմէ. ամենս:

Եարական (Դ.Զ., Որք արժանաւորեցայք կոչիլ) և Պահպանիք:

Ծ. Վարդապետը այս Թ. Ասոնքնանով իշխանութիւն կ'ունենայ առաքելութիւն ընկէ, այսինքն՝ ոչ միայն համարձակ քարոզել, այլ նաև ընդարձակ քարոզել «ընդ ամենայն ոլորս ամիզերաց»: Աւետարանին լոյսը տանիլ իր հօտէն գուրս, կատարելապէս առաքելական աշխատութիւն մընէ: Ծ. Վարդապետին արուած այդ իշխանութիւնը ցոյց կու տայ՝ թէ բացարձակ է

իր քարոզելու իրաւասութիւնը և կախում
չունի նույիրապետական ձեռակերպութիւն-
ներէ:

Այս կէտը արգէն առանձին հրահանգով
ու կը շիշտուի հարքը՝ Մ. Վարդապետի
իրաւասութիւնն առնանը գծելու տակն.
բայց, ինչպէս առանք մեր ուսումնառ-
ութիւնն սկիզբները, շատ կահուի ժամա-
նակէն, զեղծութերու տոջեր առնելու հա-
մար կանոնազրուած է որ Մ. Վարդապետը
իր եկեղեցին կամ վրճակէն զուրս քարո-
զելու համար Վիճակաւոր Առաջնորդին,
եթէ կայդ հրաւերին սպասէ:

Ժ. ԱՍՏԻՃԱՆ, Արեհելան կողմ.

Առաւտեան ժամերգութիւնը կը շարու-
նակուի մինչ և նորաստիծեալ, ըստէ է մինչ և
Առաւտեան ժամու վերջը՝ Եպիսկոպոսը
բայց կ'ելլէ և կը բազմի աթոռի վրայ և կը
սկսի Ժ. Առտիճանի ալւուութեան արարո-
ւութիւնը:

Նարականերէ (ԴԿ., Որ էն յէութեան,
Այսօր երկնայնոցն վայր իջեալ տօննեն,
Արմատ ճշմարիտ առառաւային, Առաւտե-
ամային հաւատոյ նարցն, Որ յարմատոց
նարցն սրբոց, և համբառնալ թանին յեր-
կին, Այսօր զուարձացան հրեշտակք, իջ
Միքանն ի Հօրէ) և Ընթերցուածներէ (Ա.
Թագ., ԺԶ. 5-13, Գ. Թագ., Ա. 38-40,
46, 48, Երգ Երգոց, է. 11-Լ. 3, Եսայի,
հ. 1-10, Թակ. Ե. 16-20, Ա. Կորնթ.,
ԺԴ. 18-19, 26, Բ. Տիմ., Դ. 1-8, Մատթ.
ԺԶ. 13-20) ետքը միևնոյն ձևով կը տրուի
գուազանը.

«Ո՞՛ Եւ զայս ասինան կատարեալ քույ
տասներողին, որ ինը զրի շուեխասանե-
րողին: Քանզի առեր զենուրն Հոգւյն
Մրգոյ, կատարել զննզեսին մասւոր քու-
զուածն կամ կատարել կը հանգիստը կամ
երկրորդ մասը ուզզուածն է միանգամայի
մմենասուրը Երրորդութեան:

Պայիննն՝ սալիմոսել, վարդապետել, Եւ յայ-
նել զբան ասուաւայինն, ի լեզու խօսել,
Եւ քարգմանութիւնն առնելի առ ի սինութիւն
եղբարց Եւ ի կատարուած Ակեղեցւոյն Աս-
տուծոյ: Եւ ինեն Տէր Բիուսւ Աստուծա, ու
կառաջն է զօրացուանել զիեզ Եւ հասանի
ի դոյն, պահեսցէ Էաղցրութեամբ, Եւ ամ-
րացուացէ օրհնութեամբ, Եւ ծաղկացաւ
զիսցէ Ենուհափայլուրեամբ զիյսա Եւ զգա-
յաւան Էն, զիիրս Եւ զիորհուրեզս Էն,
զբան Եւ զգործս Էն, զմուս Եւ զիւ Խ
ընդ ամեածածուկ ազովն: Եւ նօր ձեռակ
Եւ բարձր բազկաւ հեղլով ի վերայ Խ քր-
օնութեան նառազայրից Հոգւյն ծօրեազան
պայծառութեամբ, որպէս ի դասս առաքե-
լոցն երաբուրուն ծաւալիսմբ, երազինել զիեզ
բայ երեղինցն օնտեհաբաշխութեան, զմայ-
լել, երեսւել, զուարեանալ, ցնծալ խայտա-
լից բերկանօն յանապառ ուրախութիւնն,
ըմպիլ զուլիս փափիութեանցն Ասուծոյ
օրհնութեան օնտեհիւս, անուամբ Հօր Խ
Ռոդոյ Եւ Հոգւյն Մրգոյ, որում փառ
յալիսանն, ամեն:

Նարական (ԴԿ., Մարգարէից գերազոյն)
և Աւետարուն (Մատթ. Ի. 16-20), զր
նոյնինքն գաւազան տուող Եպիսկոպոսը
կը կարդայ: Այս Աւետարանէն անմիջապէ-
եարքը կը կարգայ Խոռ Գր. Տաթեացոյ
օրհնարիտ ալօթքը՝ Հայր ուուրբ, Առաւտա-
ճշմարիտ սկսուածով, որուն առաջին մասը
ուզզուածն է Ամենասուրը Երրորդութեան
անձերուն զատ զատ, բայ հանգիստը կամ
երկրորդ մասը ուզզուածն է միանգամայի
մմենասուրը Երրորդութեան:

Շատ գեղեցիկ յօրինուածք մը ունի այս
ալօթքը, ներշնչուած է և կը ներշնչէ:
կենդանի՝ Սուրբ Կրական պատկերներով և
օրինակներով. և զեղուն՝ քրիստոնէական
խորունկ հաւատքով:

Արտապուած Լոյս Նարարաբերէն, 1906



ՔԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ

ԹԱՏԿԱՇՐՄՇԱՐԴՔ

Ա.

Զիւն, ցուրտ ու սարսուն,
Սարերուն վրբայ եւ ձուերուն խոր.
Լուսինն սառողյի փըշըուած կըսոր,
Ասդիր՝ լացող աչք,
Դաշտանըկարին վերեւ կաքնաբոյք:

Զիւն ու տրտմութիւն մարդոց սիրտերուն՝
Ի զո՞ւր կ'որոննեմ ուրցըս ու հեռուն,
Ժըպիտն արեւուն,
Տարեկամութեան ըսփոփաննն անոյք:

Անցած օրերու յիշատակն աղուոր,
Լեռներէն անդին լուռ կը նեծկլայ,
Հոգիս բընաւեր մոլորած բոչուն,
Օրերուն դէմ չար:

Բայց խիղճն է պայծառ,
Հեռուն կը ուղայ արեւն ոսկեաւ,
Խոստումով վաղուան,
Հին զինին ինչպէս բաժակներու խոր:

Բ.

Օրերէն այս ցուրտ կ'ուզէի միայն,
Նայուածք մը ծըպիտ, կըսոր մը բերկրանք,
Գզուանիր ձեռիքն բարեկամութեան,
Ինչ որ փափանն է մարդերուն բոլոր,
Վիշերուն դէմ մերկ եւ անարձագանգ:

Օրերու ճամբուն՝ օրերէն տրտում,
Ցանուն սէրերուս, երազներուս վառ,
Ցոյսերուս զալար, կը բաղձայի դեռ
Քիչ մ'արդարութիւն:

Տեսնէի մարդիկ անլիւս եւ ուրախ,
Աշխարհն ընդարձակ, եւկինքը պայծառ,
Միրտերուն վրբայ ծխածան մը նոր
Կապող իր կամար:

Ենչպէս կ'ելուզուի խաղողէն զինի,
Ածուխէն կըրակ,
Այնպէս ալ ջուրը վերածուէր լոյսի,
Երազներն մարդոց՝ իրականութեան:

Գ.

Կ'անձրեւէ նորէն, կ'անձրեւէ բարակ,
Կը դողան ծառեր հովերուն դիմաց,
Կ'արքննան ուժգին ցաւերս հին ու նոր,
Արցուններով յորդ:

Անձրեւէն շիջող կայծերու նըման,
Հրճուաններս բոլոր կը մարին կարգաւ,
Ծառերն օդին մէջ կ'օրօրուին տրում,
Շնուներու աշխին՝ վախ մը քաց ու մութ,
Երազներս ոսկի լուռ կը մոխրանան:

Երկինքներու խօս կ'ընկրկի տակաւ,
Շարանն ամպերու ծուէն առ ծուէն,
Եղկանուս լոյսով կը լեցուի չորսկողմ,
Մութերէն յեսոյ, ցաւերէն ազաս,
Ի՞նչ լաւ է աշխարհ:

Վ.Տ.Մ.Ա.ՆԴԻ

1957 Փետր. 17, Ամման



ԿՐԵՍՏՈՒԹՅՈՒՆ

Ս. Է. ՌԻԱՅԹԵՔԸՐ

ՄԻԶՈՑ ԵՒ ՊԳԻՆ

ՅԵԽՈՎԻՆԵՐԵՐԻ ՅԻՆԱԿԵՐԻ ՄԱՍԻՆ
Եւ

Փասեր Ասունք Գոյաւընան

ԳԼՈՒԽ ԻԲ.

ՄԻՉԱՈՒԻ ԸՄՐԻԴՐՈՒՄԸ
ՀԱՏ ՆԵԽԱՌՈՒ ԵՒ ԳԸՍԽՆՏԻ

Այս փոփոխութեան գլխաւոր հելինակը եղաւ Պետրոս Դասսենտի (1592-1655), Կալվէէ եւ Կեպէրի բարեկամ, որ մերժեց միջոցի բարդէզեան յլացըը՝ իրեւ լցունութիւն եւ վիրադարձաւ յոյն աթուապաշտոնիրու ուսուցումն՝ պարապի մասին։ Վեցին այս դրութեան համաձայն, նիւթը տարածուն լի՛ միջոցի ամբողջութեան չափով, այլ ատակ շարժելու միջոցէն ներս, որմէ մաս մը միայն կը զրաւէ։ Գասսենտիի կարենութիւնը կապուած է այն իրողութեան՝ որ իր սկզբունքները որդեգրուեցան նեւառնի կողմէ եւ այդպէսով եղան դասական բնագիտութեան սկզբունքներ։ Այսունեւել միջոցը նկատուեցաւ իրեւ իւրայտուկ իրականութիւն, անկախ զինք լցնող նիւթական մարմիններէն կամ իր իմացըէն՝ մարդկային մտածումի մը մէջ։ Ան անառման էր իրեւ տարածք, յախտենական իրեւ տեսողութիւն եւ թատերաբնն էր ուր կը խաղար ստեղծութիւնը։ Յացարձար մը մէջ մաս ու առաջարկ ամբողջութեան չափով, այլ ատակ շարժելու միջոցէն նկարագրութիւնը «միջոց» եւ «ժամանակ» եղբրով՝ ամբողջովին զերծ է նիւթակայական տարրերէ։

Իրերը զետեղուած են միջոցին մէջ զիրքի կարգաւորութեան մը համաձայն։ Այս եղած չէր բնաւ դասականութեան տեսակէտը եւ, ինչպէս պիտի տեսնենք թիւ անդին, բնագիտութեան վերջին նուամումները ցոյց տուին թէ այս տեսակէտը ամբողջովին սկալ է։

Հստ Գասսենտիի եւ նեւառնի գրութեան, նիւթական աշխարհի բոլոր զիարուածները կրնան վերածուիլ գոյութեան եւ շարժումի մանրէներու, որոնք որոշ զիրք մը ունին միջոցին մէջ եւ որոշ գոյատեւում մը՝ ժամանակին մէջ։ Այս մանրէները կրնան ազգել իրարու վրայ իրենց փոխադարձ ոյժերուն շնորհիւ, որոնք կը փոխանցուին կամ նպումով, ինչպէս ընդհարութեան պարապային, եւ կամ նեւառութեան մը վրայ՝ ինչպէս ծգողութեան պարագային։ Միջոցի որոշ կէտի մը վրայ իրարու յաջորդող դէպքեր կրնան դասական շարայարութեան մը համաձայն, յատկանշուած թուական փոփոխակով մը որ կը կոչուի ժամանակ», եւ միշտ կարելի է ըստ թէ երկու դէպքեր, որոնք տեղի կ'ունենան միջոցի տարրեր կէտերու վրայ, «անյնժամանակ» են կամ ոչ։ Բոլոր զիտողները, ուր որ գտնուին եւ ինչպէս որ տեղափոխուին, կը համաձայնին նշշոտորէն նոյնժամանակութեան իրենց զնահանումնին մէջ, այնպէս որ տիեզերքի հոսանուտին նկարագրութիւնը «միջոց» եւ «ժամանակ» եղբրով՝ ամբողջովին զերծ է նիւթակայական տարրերէ։

Նման իմացըներ փիլիխոփայութեան եւ աստուածաբանութեան մէջ ներմուծենու փորձը բաղկացաւ այն գժուարութեան որուն կը հանդիմուի բոլոր դրութիւնները որոնք հիմնուիլ կ'ուզեն քարդէվան անքատումին վրայ ոզիին եւ նիւթին միջու։ Այսինքն թէ ոչինչ կայ նախատեսուած ողեկանին եւ նիւթական գոյութեան փոխ ազգեցութեան համար։ Կարելի լուծում մը թելազորուած թուեցաւ ըլլալ զաղափարով մը, առաջ նեստուած 1647ին Քչյմազրինցի պատոնական Հէնտի Մորի կողմէն, այն է թէ մարդու ուղեղին մէկ մասին մէջ կայ զգայաւանական կերպու մը կամ ներքին զգացականութեան գործարան մը ուր կեղրուացած է ըմբռնողութիւնը, որուն կը

փոխանցուին արտաքին աշխարհի պատկերները զգայաբաններու միջոցաւ եւ ուր անոնք ունին «ճպական նոյնացում» հոգիին նետ, որ այսպէսով կ'ըմբռնէ զանոնք։ Նետոն յանդգնօրէն թելադրեց որ միջոցը կընայ ըլլալ Աստուծոյ զգայաբանական կերդոնը։ «Չ՞ յայտնուիր արդեօք երեւոյթներէն, կ'ըսէր ան, թէ գոյութիւն ունի անմարմին չակ մը, կինզանի, իմացական, ամենուրեք ներկայ, որ, անսահման միջոցին մէջ, որպէս իր զգայաբանական կեղրոնք, կը տեսնէ ներքնապէս իրերն իսկ, կ'ըմբռնէ զանոնք ամրողովին եւ կը հասկընայ զանոնք միակտոր կերպով, անոնց անմիջական ներկայութեամբն իսկ իրեն»։

ԳԼՈՒԽ ԻԳ.

ՄԻԶՈՑ ՍԱՀՄԱՆԱԿՈՐ Ե ԹԵ ԵՆՍԻՀՄԱՆ

Նետոննեան վարդապետութիւնը միջոցի անսահմանութեան մասին տիրապետեց տիեզերագիտութեան եւ բնագիտութեան վրայ երեք գարեր շարունակ, Արիստոտէլեան սահմանաւոր միջոցի մերժումէն մինչեւ Էտինկթընի սահմանաւոր միջոցին մուծումը։ Արիստոտէլ մարմինի մը տեղը կը նկատէր զայն պարունակող մարմնին ներքին մակերեսը. այն մարմինները, որոնք ուրիշ մարմիններու մէջ՝ պարունակուած չեն, որիւէ տեղ չեն. հետեւաբար առաջին երկինքը, ամէնէն կերպունախոյսը, որիւէ տեղ չէ. միջոցը եւ ժամանակը գոյութիւն չունին անկէ անդին։ Ասէէ կ'եզրակացնէր որ տիեզերեբի ամբողջական տարածութիւնը սահմանաւոր է։

Եթ, Տիխոնի եւ Կեպլերի աշխատանքներուն հետեւանքով, այս տեսակէտները մէկդ գործեցան, բնագիտական եւ աստղագիտական տեսութիւնները, որոնք յաջորդեցին անոնց, կապ ունէն ամբողջութեամբ գուստով այն մասին՝ ուր կը բնակինք. ինչ որ կը պատահէր միւս ծայրը, նթէ կար հետագոյն ծայր մը, ատոնք անմերձնալի նիւթեր են փորձառական քանածեւումներուն կամ տեսաբանական հաշիւններուն եւ անդին՝ արդիւնաւոր վարկածներէն։ Գիտնականները մնեն արդարադատութեամբ

անդրադարձան որ անօգուտ է աշխարհը մտածել իրեւ սահմանաւոր, բայց միայն եթէ անոր սահմանաւորութիւնը որևէ ազդեցութիւն մը գործէ զիտելի երեւոյթներուն վրա։

Ժ. Դարու սկիզբը տեղի ունեցաւ մաթեմաթիբական մշակումի գործունէութիւն մը հետագայ զարգացումներուն ուղղութեամբ։ Հաւատքը թէ Եւկլիտեան երկրաչափութիւնը, այն որ մինչեւ այսօր կ'ուսուցուի զպրոցներէն ներս, երկրաչափական միակ կարելի դրութիւնն է, յայտնուեցաւ ըլլալ առանց հիմունքի. գտնուեցաւ երողութիւն մը — որ չընդունուեցաւ առանց բուռն պայքարի տարածուած նախազարդումներուն դէմ — թէ ինչ կը վերաբերի տրամաբանութեան, կան, բացի Եւկլիտեան դրութենէն, բազմաթիւ այլ կարելի երկրաչափական դրութիւններ, իւրաքանչիւր իրեն յատուկ կանոններով. ասոնք կոչուեցան ոչ-Եւկլիտեան երկրաչափութիւններ։ Եւ, արուած ըլլալով որ ասոնցէ իւրաքանչիւր կ'արժէն միւսներուն չափ տրամաբանութեան աչքին, հարցը թէ այս երկրաչափութիւններէն ո՞րը լաւագոյն կերպովկ'արտայայտէ իւրաքանչափութիւնը այն երկրին ուր կ'ապրինք, հարց մըն էր որ չէր կրնան լուծուիլ առանց գտնելու թէ այս տեսութիւններէն ո՞րը լաւագոյնս կը համապատասխանէ փորձառութեան։

Դիտարկութեան միակ տեսակները, որոնք կրնան օգտակար հանդիսանալ այս տեսակչուով, աստղադիտական փորձարկութիւններն էին տիեզերքի ամէնէն հեռաւոր մարմիններուն վրայ. որովհետեւ Եւկլիտեան եւ ոչ-Եւկլիտեան երկրաչափութիւններու միջին տարբերութիւնները կը դառնան զիտողութեան արժանի, երբ երկրաչափական շատ լայն պատկերներ նկատի առնուին միայն։ Այս տեսակչուով որոշ արձէով զիտարկութիւններ կարելի եղաւ կատարել վեցինը միայն. կարելի է տալ այստեղ հակիմք բացատրութիւնն մը այս մասին։

Հարիւր տարիներ առաջ աստղագիտները կը կարծէին որ աստղերը եւ երկնային բոլոր առարկաները կը պատկանին լայն եւ միակ դրութեան մը, մօտաւորապէս ոսպնեակի ծեւով, կեղունական մակերես ունենալով ծիր կաթին հանապարհը կամ Galaxieն։ Վեցին էս դարէն աստին յայտնի եղաւ որ միլիոնաւոր առարկաներ,

որոնք հեռազիտակներուն մէջ կ'երեւին իրեւ ամպի գունդեր — ո՞նեսուes — զուրս են ծիր կաթային դրութենէն եւ իրենք, իրենց կարգին, անկախ ծիր կաթիններ են. ասոնք ծանօթ են իրեւ արտածիր կաթային նամաստեղուրիններ: Կարելի է ասոնց հեռաւորութիւնները գնահատել եւ ծշդել արագութիւնը որով կը հեռանան մեզմէ կամ կը մօտինան մեզգի. 1920ին յաջորդող տարիներուն, նշանաւոր եղաւ գիւտը որ անոնց մօտենալու ծգտումը բոլորովին բացացակէ է. գործնականին մէջ, արտածիր կաթային բոլոր համաստեղութիւնները կը հեռանան. եւ գտան նմանապէս որ որքան կը հեռանան, նոյնքան կ'աւելինայ անոնց արագութիւնը: Ալմբուզ տիեզերք, հետեւաբար, մօտական ընդլայնումի մէջ է: Փորձառական այս գիւտը տիեզերքի մը որ մշտական ընդլայնումի մէջ է կը պահանջէր տեսական բացատրութիւն մը. եւ 1930ին, նտալինկթըն ցոյց տուաւ որ զիտուած բոլոր իրողութիւնները կրնան ըմբռնելի դասնալ իրեւ տրամարանական դրութեան մը մասները, եթէ զտուուը ենթադրուէր ոչ-եւկիտեան, կորութեան որոշ արժէքով մը — այսինքն ննայուն չափանիշը որ կը զանազան եւ կիլտեան երկրաչափութիւն մը ոչ-եւ կիլտեանէն —: Ասիկա պարտադրեց եղարակացութիւնը թէ տիեզերքը սահմանաւոր է քանի որ ունի զանգուած մը որ կը հասնի խորանարդ մեթերեւու որոշ թիւի մը. այսուհանդերձ սահմանափակ է, այսինքն չունի սահմանափիծ մը որմէ անդին գոյութիւն ունենար սահմանաւոր տիեզերքին չպատկանող բան մը: Թէ ինչպէս «սահմանաւոր» եւ «սահմանափակ» ստորոգութիւնները կրնան հաշտուիլ, հարց մըն է որ ոչ մէջ գտուածութիւնն կը ներկայացնէ վարժ մաթեմաթիկոս մը, սակայն այս հարցին բացատրութիւնը այստեղ կրնար մեզ հեռուեները տանիլ(*):

Թբգմ. ՇԱՀԵ Վ.ՍՄԴ.Խ.ՊԵՏ

(Տարումակելի՝ 12)

(*) Կուրի մը շրջագիծը որոշ երկարութիւն մը ունի, սակայն անառնան է այն իմաստով որ երբ շրջուն կէտ մը գտանայ անոր երկայնքին, չի համիտիր որի է անհմանափակի մը որ զինք կիցնէ և կրնայ յաւերենաւոյէս գտանալ: Սահմանաւորին և անառնանափակին միազգութիւնը միշտին մէջ կարեւի կը գտանայ երբ այդ միշտը ենք եւ կը այս կը գտանայ:

• 183-58

digitised by

ՏՈՄԱՐԱԳԻՏԱԿԱՆ

ՏՈՄԱՐ ԵՒ ՏՕՆԱՑՈՅՑ

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍՆ

ՏՕՆԱՑՈՅՑ ՀԱՅԱ. Ա. ԵԿԵՂԵՑԻԿԻՑ

ԺԱ.

ԶԱՏԿԻ ՑՈՆԵ

Ա. — ԶԱՏԿԻ ՑՈՆԵ

Բոլոր շարժական տօները կախում ունին Ս. Զատկի տօնից, իսկ Զատկի տօնը՝ Զատկական լուսնից:

Ծիռուա Քրիստոսի յարութիւնը պատահեցաւ Հրէից Պատեքի տօնին, որ էր նոցանիստան ամսի 15ը(*), լուսնի լրման ժամանակ. իսկ Փրկչի խաչելութիւնը պատահեցաւ գարնանային զիշերահաւատարին, այն է Մարտ ամսի 21ին: Աւստի ոմանք քրիստոնեայք Զատկի տօնի կատարման ժամանակը շփոթում էին Հրէից Պատեքի տօնին զիշերահաւատարին գարնանային զիշերահաւատարին, այն է փոխանակ Պատեքի մերձակայ Կիւրակի օրը կատարելու՝ ուղղակի Հրէից Պատեքի տօնի հետ միասին տօնում էին նաև Փրկչի յարութիւնը:

Այս էր պատճեռը որ նիկոյ Ս. Փողովը զրայիցաւ Զատկի տօնի կատարման հարցով և սահմանեց որ բոլոր քրիստոնեայք անխտիր Զատկի տօնը Հրէից Պատեքի տօնի հետ չտօնին և զորա համար հետևեալ կառնում սահմանեց: —

1. — Զատկի տօնը կատարել գարնան անին գիշերահաւատարից կամ Մարտի լուսնի լրումից յետոյ անմիջապէս պատահող կիւրակի օրը:

2. — Եթէ Մարտի լուսնի լրումը Մարտի 21ից առաջ պատակի, Զատկի պէտք է տօնել Ապրիլի լուսնի լրումից յետոյ պատահող առաջին կիւրակի օրը:

(*) Թէկ, Ս. Քրական բանասէրներու շախարիչ մեծամասնութիւնը յանդաք է այն եղարակացութեան թէ Քրիստոսի իւաչելաթեան տարեն Հրէից Պատեքը ինկած էր նարաթ օրը այսինքն թարութիւնը պատահած է կիւրակի, նույնի թիքն (Խ. Խ.):

3.— եթէ Մարտի կամ Ապրիլի լուսնի ըրումը Ռւբրով, Շարտի կամ Կիւրակի պատահի, Զատիկը տօնիլ հետեւեալ իրակի օրը:

**Բ.— ԶԱՏԿԱԿԱՆ ԼՈՒՏՈՒՆԸ
ԵՒ ԶԱՏԿԻ ՏԾՈՒՆ ՍԱՍՎԱՆԸ**

Արզգհետն, ինչպէս առաջինք, Թիուուի յարութիւնը պատահեցաւ գարնանային գիշերահաւասարից (այսինքն՝ Մարտի 21ից) յետոյ պատահող լուսնի լրմանը (որ կոչուած է լուսնի աւագ լրումը) յաջորդող Կիւրակի օրը, այդ պատճառով Զատկական լուսնի ծնունդը չի կարող Մարտի 8ից առաջ պատահել, որովհետև Մարտի 8ին ծնած լուսնինը լրանում է Մարտի 21ին, իսկ եթէ առաջ լինի ծնուած՝ լրումը կը պատահի Մարտի 21ից կամ գարնան գիշերահաւասարից առաջ, երբ անկարելի է. Նրկիոյ Աժակացիի օրոշման համաձայն, Զատիկի տօն կատարել:

Այդպէս էլ Զատկական լուսնի ծնունդը Ապրիլի 5ից յետոյ չի կարող պատահել հետեւեալ պատճառով. — Մարտի 7ին ծնած լուսնինը լրանում է 20ին. ուրեմն այդ լուսնին Զատիկի տօն չի կատարուիր համաձայն Նրկիոյ ժողովի օրոշման. այդ լուսնինը վերջանում է Ապրիլի 4ին. 5ին նոր լուսնինը կը ծնուի, 18ին կը լրանայ և այդ օրից ամենաշաբաթ 7 օր յետոյ, ուրեմն Ապրիլի 25ին, կը տօնուի Զատիկը:

Աւրեմն Զատկական լուսնի ծննդեան ըրջանը ձգւում է Մարտի 8ից մինչև Ապրիլի 5ը. իսկ Զատիկի տօնը կատարուում է Մարտի 22ից մինչև Ապրիլի 25ը, Յա օրուան ըրջանում պատահած կիւրակիներից մէկին, երբեք ոչ առաջ և ոչ էլ յետ:

ԺԲ.

Տ Ա Ր Ե Գ Ի Ր

Զատիկը հեշտութեամբ գտնելու համար ամէն մէկ տարբաւայ համար մի գիր է որոշուած, որ կոչուում է զիր աւրելոյ կամ աւրելիր. և զա մի չափ է շարժական տօնիրի, որոնք շարժուում են Զատիկի տօնի համեմատ:

Ասացինք թէ Զատիկի տօնը կատարուում է Մարտի 22ից մինչև Ապրիլի 25 պարուանակուող 35 օրերից մէկում, ահա այդ 35

օրերի թուով սրոշուած են Հայկական այրութիւննի 35 տոտերը, որոնք ցոյց են տալիս մէ Զատիկը քանի որ նեռու է զարիսանային գիշերահաւասարից կամ Մարտի 21ից Այստեղ զրած աղիւատիկ ներկայացնուած է տարեգիրների կարգը, զուզընթաց Զատիկի տօնի կատարման օրերի հետ. =

Ա	=	Մարտի 22	Ճ	=	Ապրիլի 9		
Բ	=	»	23	Ռ	=	»	10
Գ	=	»	24	Ծ	=	»	11
Դ	=	»	25	Ն	=	»	12
Ե	=	»	26	Շ	=	»	13
Զ	=	»	27	Ո	=	»	14
Է	=	»	28	Չ	=	»	15
Ը	=	»	29	Պ	=	»	16
Թ	=	»	30	Զ	=	»	17
Ժ	=	»	31	Ի	=	»	18
Ի	=	Ապրիլի 1	Ռ	=	»	19	
Լ	=	»	2	Ծ	=	»	20
Խ	=	»	3	Ն	=	»	21
Մ	=	»	4	Շ	=	»	22
Կ	=	»	5	Ո	=	»	23
Հ	=	»	6	Ի	=	»	24
Զ	=	»	7	Փ	=	»	25
Ղ	=	»	8	Ք	=		

ՃԳ.

Տ Ա Ր Ե Գ Ր Ո Վ Զ Ա Տ Ի Կ Ը Գ Տ Ն Ե Լ

Եթէ ուզում ենք իմանալ թէ որեէ ատարի Մարտի կամ Ապրիլի քանիսին է զանց Զատիկը, նոյն տարսւայ տարեգրի թիւը աւելացնում ենք զարնանային գիշերահաւասարի (Մարտի 21ի) զիրայ և ուր զագարի՝ անպայման Զատիկը է այն օրը:

* *

Հասարակ տարիների համար գործ է ածուում մի տառ, իսկ նահանջ տարիների համար 2 տառ, որոնցից մէկը գործ է ածուում Յունուարի մէկից մինչև Փետրուարի վերջը, իսկ միւսը՝ Մարտի մէկից մինչև տարեգիրը, նահանջ տարսւայ տարեգիրները զրում են յետ ու առաջ, այսինքն առաջ յաջորդ տառը՝ յետոյ նախորդը, որովհետ յաջորդը, որ Յունուար ու Փետրուար ամիսներում է գործ զրում, մի թուով

աւելի է նախորդից . այդ հաշուով, վերջին
թ տառը, որ միշտ Փի հետ է գործ գրւում
նահանջ տարիներին, գրւում է նախագաս
և գործ է գրւում միայն Յունուար և
Փհարուար ամիսներին :

ԺԴ.

ՏԱՐԵԳԻՐ ԳՏՆԵԼՈՒ ԿԱՆՈՆ

Արդէն գիտենք որ տարիգիրը ցոյց է
տալիս թէ Զատկը քանի որ հեռու է
Մարտի 21րդ, ուրեմն իթէ Զատկը գրա-
նենք՝ նորանով անմիջապէս կը գտնենք
տարիգիրը :

Բայց այդ գէպքում Զատկի տօնը ոչ թէ
տարիգիրը պէտք է գտնենք, քանի որ
տարիգիրն անյայտ է, այլ եօթներեակով և
վերագրով: Իսկ Զատկի տօնը գտնելու հա-
մար նույն և առաջ պէտք է գտնել Զատկա-
կան լրտեսի լրումը կամ աւագ լրումը, վասն
զի, ինչպէս մենք գիտենք, Զատկի տօնը
անմիջական կապ ունի Զատկական լրումի
լրման հետ:

Լուսնի աւագ լրումը գտնելու համար
շատ ձեւեր կան, սակայն նոցանից կարճը
սա է: —

Չնորունուած է մի թիւ — 46 — . այդ
թիւը կոչւում է հանուպազորդական թիւ.
գորանից հանում ենք առւած տարուայ
վերագիրը, մասցած հաշուում ենք Մարտի
մէկից, ուր վերջանայ՝ այն օրը լուսնի
աւագ կամ Զատկական լրումն է ցանկացած
տարուայ, իսկ յաջորդ կիւրակի Զատկի
տօնն է:

Եթէ վերագիրը 46 թույց հանելով՝
մասցորդը 21րդ պական է մեռմ, այդ գէպ-
քում Մարտի վերջին օրուանից պէտք է
հաշուել. և ուր գագարի՝ այն օրն է լուսնի
աւագ լրումը, իսկ յաջորդ կիւրակի Զատկի
տօնն է:

Իմանելու համար թէ լուսնի աւագ
լրումը շաբաթուայ ո՛ր օրն է գալիս, գործ
ենք շնում եօթներեակը, որ ցոյց է տալիս
շաբաթուան օրերը:

Այսպէս, Զատկի տօնը գտնելուց յետոյ,
մենք շատ հեշտի կարող ենք գտնել նոյն
տարուայ տարիգիրը, հաշուելով Մարտի
21րդ, գարնանային գիշերահաւասարից,
այրուեհնական կարգով:

ԺԵ.

ՀԻՆԳԱՄԱՐԻԿԵԿԻ ԵՐՋԱՆ

Զորբորդ գարում, Անդրէաս անունով
մէկ Բիւզանդացի իմաստառէր կարգի զրեց
Յուկիան տամարը. նա գտաւ որ արնի
28ամեայ և լուսնի 19ամեայ շրջաններից
կազմում է մի նոր, մեծ շրջան 532 տար-
ուայ, որ յառաջանուում է 28 և 19 թուերի
բազմապատկութիւնից: Այդ երկու շրջան-
ները մի անգամ միասին սկսուելով՝ միայն
532 տարուց յետոյ միւնոյն գաստուրու-
թեամբ կարող են կրկնուիլ և մեր եկեղե-
ցական տօներն էլ միւնոյն կերպով կրկնո-
ւում են միայն 532 տարուայ շրջանուու:

Տեսնենք թէ ինչպէս է կազմուում այդ
մշտնչնաւոր մեծ շրջանը, որ հիմքն է
կազմուում նաև մեր՝ Հայ եկեղեցւոյ տօների
կարգաւորութիւն:

Կիւրակին հին ժամանակ կոչւում էր
օք տրիգականն, և սորզնաւու կիւրակիները
ցոյց է տալիս եօթներեակը, այդ պատճա-
ռով եօթներեակները 28ամեայ շրջանը,
ինչպէս գիտենք, կոչւում է որեկալսի
օրջան: Դիտենք նաև որ եօթներեակները
մի տեղից սկսելով և աւարտելով 28 տար-
ուան շրջանը՝ այսուհետեւ նորից սկսում են
միւնոյն համակարգութեամբ կրկնուիլ նոյն
ձևով: Ուրեմն 28 տարին մի անգամ օրերը
միւնոյն կերպ յաջորդում են միւնեանց
տարուայ լոնթացքուու:

Եթէ միայն շաբաթուայ օրերի հետ կապ
ունենային մեր տօները և լուսինը զեր
չխալզար այդտեղի՝ 28 տարուան շրջան կ'ու-
նենային նաև մեր եկեղեցական տօները:
Սակայն մենք գիտենք Զատկի տօնը կախումն
ունի զատկական լրումից, իսկ լուսինը ունի
19 տարուան շրջան (իննեատասներեակի),
այսինքն լուսինը մի սրոշեալ տարուայ մէջ
ինչ օրեր որ ծննում է, 19 տարուց յետոյ
միայն միւնոյն օրերը կարող է ծննուիլ,
թէպէտ և ոչ միւնոյն ժամերին:

Ուրեմն մենք ունինք երկու շրջան՝
մէկը 28 տարուան, որ ցոյց է տալիս 28
տարին մի անգամ օրերի միակերպ յաջոր-
դութիւնը տարուան ընթացքուում, միւսը 19
տարուան, որ ցոյց է տալիս 19 տարին մի

անդամ լուսնի, ուրիշ նաև զտուկական
լուսնի ծննդեան ու ըրման միակերպ յա-
ջորդութիւնն առաջան ո՞ւ թաքառվէ:

Եւ ահա կազմուեցաւ 532 տարուայ շրջանը, որի վերաբ կրթուած է մեր եկեղեցական տօնացուցը:

Թէպէտա այց շրջանը Անգրէտո Բիւզանց
գային գտում Թ. գորում, բայց այդ շրջանի
սկիզբը նա համարեց Փրկչի ծնունդից : Եթր
այս առաջին շրջանը վերջացաւ, մեր տու-
մարը շփոթուեցաւ, որի պատճառով Զատկի
տօնն էլ խանգարուեցաւ : Ուստի մի քանի
տարուց յետոյ մեր Խովանի թ. եղիշվարդիկի
կաթողիկոսը Դուին քաղաքում ժողով գու-
մարելով Կարգի գրեց առաջը և որոշեց որ
552 թւուից սկսուի հինգհարի թիկի երկրորդ
շրջանը :

19

LESSON PLAN: UNIT 1

Վերայիշեալ փաստերի սրման վերայ
կազմուեցաւ 532 տարուայ մշտնջենական
աղիւսակը և այդ ժամանակաշրջանը աւար-
տելուց յետ Նորից միենանի գասաւորու-
թեամբ կրկնուում են իւրաքանչիւր տարուայ
թէ տարեկիրները, թէ վերապիրները, թէ
եօթներեամբները, թէ Զատկի տօնը և նորա
հետ կապուած բոլոր շարժական տօները
իրանց միջոց ուտիքներով:

Մշտնիւական պղիւսակը պարզ ցոյց է տալիս մեզ 582 տարուայ Քրիստոսի և Հայոց տոմարական թուականները և տարեդիրների, վերագիրների ու եօթներեակների դասաւորութիւնը: Խսկ տօնիւրը և իրանց միջոցները ցոյց տալու համար կողմուած է ունեցած՝ տարեկան մաս է համեմուած:

Մասացոյց տարիոքիրսորի թուր համաստ։
Մշտնջենական աղիւսակը կազմուած է
հնատիեաւ ձեռվ. —

Մի ցանց ուղղահայեաց 28 խորաններով
և հորիզոնական 19 խորաններով ($28 \times 19 = 532$)։ Գիրեից իւրաքանչիւր խորանի
գլխին գրում են 19 գիրապիրները։ Ֆախ
կողմից 28 խորաններին կից գրում են
Փրկչական և Հայկական թռականները —
որուէ մեծ շրջանի սկզբից, պարզ բան է
մեզ համար գիրջին կրնարթեւրեկի տուա-
ջին ապրուց, այսինքն Փրկչական 1616 և
Հայոց Ակել թռւից։ Առաջին խորանի մօտ
գրաւելով 1616 թիւը շարունակ հնդապրում
է եւտեհայ 18 թռւուանները մինչև տուա-
ջին կարգի խորանների գերջանալը։ ուրիմ
երկրորդ կարգի խորանների սկզբին դիում
հնդ 1635 թիւը։ և այդպէս շարունակում
հնդ մինչև զիրջը։ Թուի այդ խորաններում
գնում ենք համապատասխան ապրիների
ապրեալիները և հենցներակենալու

Եւ անո պատրաստ է մշանջենական շըբանի աղիւասիլ, որի աւարտիչուց յետոյ նորից վերադառնում ենք նոր սկզբին, գոտինեալ միայն թռւականներու:

५८

ՊԱՐՁԱՏՈՄԱՐԿԱՆ ԱՇԽԵՑԱԿ

Ծարքական զիստաւոր տօնիերի և միջոց
ուտիքների համար տօնացուցից բաղադա մի
համառօտ աղիւսակ կայ, որ նոյնպէս տա-
րեգիրների ղեկավարութեամբ է կազմած.
աս զիստաւորապէս գրւում է ժամագրքե-
րում, որպէսզի նախընթաց աղիւսակով
գտնելով ցանկացած տարուայ տարեգիրը՝
սորանով ես գտնենք նոյն տարուայ զիստա-
ւոր շարքական տօնիերը և միջոց ուտիքները:
Սա շատ պարզ է կազմած. — Նոյնպէս մի
ցանց, որի ձախ կողմից ուղղահայեաց
գրւում են 36 տարեգիրները, իսկ զիրեկից՝
նշանաւոր շարքական տօնիերն ու միջոց
ուտիքները. իսկ խորաններում գրւում են
համապատասխան ամսաթուերը և օրերը:

ԳԻՒՅ ՔԸՆՑ. ԱՂԱՆԵԱՆՑ



ՃՇԴՈՒՄ ՄԸ

«Երրակ» ամսագրի Յունիս-Օգոստոս 1961 թիւնին մէջ հանդիպեցանք Հոգչ. Տ. Գևորգ Վրդ. Կարպիսեանի գրախօսականին, 1961ին մեր կողմէ լոյս տեսած ընթացքայ Անառեան եւ Եր Լիսկատաւ Քերականութիւնը, աներած ական հատորի վերլուծական և քննական փորձի մասին։ Մտորն կ'ընենք Կարգ մը ճշգումներ, Հոգչ. Հայրսուրբին նկատառման յանձնելով Կարգ մը շատ կարեւոր Կէտեր՝ զորս զանց ըրած է ան իր գրախօսականը պատրաստած տաեն։ Հոգչ. Հայրը անդրագարձած է միան այն էջիրուն՝ զորս կրցած է գտնել Անառեանի Լիսկատար Քերականութեան և ներած ական մէջ, անտեսելով մեր անձնական քննագատութիւններ՝ զորս կատարած ենք յիշեալ հատորի մասին և զորս կարելի է գտնել մեր գրքին հետեւեալ էջիրուն մէջ. — էջ 3՝ Ակեղուի ասմանման մասին, էջ 19՝ Ակեղուի կազմութեան, էջ 37՝ Ակեղուի հղարջման, էջ 39՝ Ակեղուներու զատակարգման, էջ 64՝ Ակեղուներու փոխադարձ ազդեցութեանց, էջ 75՝ Ակեղուական նոր երեսոյթներու միկնարանութեան, էջ 78՝ Ակեղուներու զատակարգման մանրամանութեանց, էջ 151՝ «Խորագլուրէնի մասին», էջ 200՝ «Փաղթածին լիզուններու մասին», էջ 323՝ «Նորայալու լիզուններու մասին»։

Պիտի չուզինք նեղել մեր ընթերցողները, յիշելով մեր գրքին մէջ լոյս ընծայուած բոլոր վերլուծական-քննական զատափարները ու պիտի բուտականահանք մէջրերելով հատուած մը, որպէսզի կարենանք լուսաբանել ընթերցող հասարակութիւնը, պաշտպանելով նոյն ժամանակ մեր տեսական կտոր. — էջ 3, Ակեղուի ասմանման մասին. — Ակեղինակը (Անառեան) միշտ պատմական կիտնի վրայ է. թէն լիզուն ըլլուզով հանդերձ պատմական եղափոխութեան ենթակայ ազգակ մը, և իր խիցութեամբ գերազանցապէս համաժամանակայ երեսոյթ մը, Ակեղուն համաժամանակ գոյութիւն մըն է. Ակեղուական միութիւն մը բարունելու համար, պէտք չունինք անպայման այդ միու-

թեան պատմական եղափոխութեանց դիմելու Լիզուական միութիւնը այսինչ վայրկանին գոյութիւն ունի մեր մտքին մէջ, և իրրի այդ բարունելի կը դառնայ հասարակութեան մը բոլոր անգամեաներուն կոզմէ։ Լիզուարանութիւնը լիզուական համաժամանակայ վիճակիներու վիտութիւնն է, ապա կուգայ այդ երեսոյթներու պատմական փոփոխութեանց միկնարանութիւնը։ Անառեան, մեծ ցած նկերուական բազդատական պատմական լիզուարանութեան մէջ, հեռու մնացած էր լիզուուի համաժամանակ բարունումէն, որ արդի կառուցանողական-պաշտօնաւոր լիզուարանութեան գլխաւոր նուանութիւնն մին է, չնորհիւ Ասսիւրի⁽¹⁾։ և Թրուպէցքոյի⁽²⁾ նման լիզուարաններու։

Հր. Անառեանի Լիսկատար Քերականութեան սներած ական հատորը քննագատած ասեն աչքի առջե ունեցած ենք 1930էն ասդին երեւան եկած լիզուարանական-միթուարանական նոր ուզգութիւնները⁽³⁾, որոնք լիզուարանութեան մէջ նոր լոյսեր սփոխցին, չնորհիւ Ասսիւրի և Թրուպէցքոյի նման տիկերակուչակ լիզուարաններու կոչմէ յայտնուած յիշարջիչ զաղափարներուն, որոնք որդիկրօսած են արդի լիզ-

(1) De Saussure (F.). — Cours de Linguistique Générale (առաջացած 1906-1911), Paris-Lausanne, 1916, Դ. Բառաւ, Paris, 1949.

(2) Troubetzkoy (N.). — Grundzüge der Phonologie, 1939, Բարգամատած Ֆրանկուենի J. Cantineau հոգմէ, Principes de Phonologie, Paris, 1949.

(3) Այս մասին տեսնել հետեւեալ ազգերները. — L. Hjemslev & H. J. Uldall, Outline of Glossematics, A study in the methodology of the humanities with special reference to linguistics, I., General theory (H. Uldallի հոգմէ), 1952. Ullmann (St.). The Principle of Semantics, Glasgow, 1951. L. Hjemslev, Principes de Grammaire Générale, Copenhagen, 1929. Իւնգէս նուկ հետեւեալ պարբերականները. — Bulletin de la Société de Linguistique de Paris. Cahiers Ferdinand du Saussure (Genève). Lingua, Revue Internationale de Linguistique Générale (Haarlem). Acta Linguistica, Revue Internationale de Linguistique Structurale (Copenhagen). Studia Linguistica, Revue de Linguistique Générale et Comparée (Lund). Language, Journal of the Linguistic Society of America (Baltimore). Word, Journal of the Linguistic Circle of New-York. Archivum Linguisticum (Glasgow). Acta Linguistica Academiae Scientiarum Hungaricae (Budapest). Archivio Glottologico Italiano (Florence).

Ա. ՏԵՂԵԱՅ ԴԻԻԱՆԻՆ

Քաղուած՝ զանազան պատմահաներու մասին, Ա. Տեղեայ մէջ, որոնք կը պատկանին Յոյն, Հատիկ եւ Հայ ժոյը Եկեղեցիներուն:

ԼԱՏԻՆԱՑ Ա. ԾՆՆԴԵԱՆ ՏՕՆԻՆ ԱՌԹԻՒ

Կիրակի, Դեկտ. 24ի կէսօրին, Լատինաց Բեթղեհէմ մուտքին, երբ. Հայոց եւ Յունաց ներկայացուցիչները միասին կցած էին Բեթղեհէմի Տաճարի արտաքին երկաթեայ դրան մուտքին, տեսան որ մարդիկ կը նային տանիքը: Մեր ներկայացուցիչները հետաքրքրութեան եւ դիտեցին որ կարգ լատին գրանչիսկեան Միաբաններ եւ աշակերտներ կցած կը դիտէին մուտքի արտաքին երկաթ դրան տանիքին բարձունքն: Եկեղեցականներու թիւն էր մօտ հինգ եւ նոյնքան աշակերտներ:

Հայոց ներկայացուցիչը անմիջապէս բողոքեց Ա. Տեղեայ պատասխանատու Պատիկանապետին, դիտել տալով որ Լատին Միաբաններ իրաւունք չունին դրան տանիքը գործածելու թափօրի մուտքի ժամանակ:

Նկատելով որ Աստիկանապետը ի վիճակի չէր անմիջական կարգադրութիւն մը ընկլու, Հայոց Վանքէն վարդապէտ մը եւ քահանայ մը բարձրացան նոյն տանիքին վրայ, որովհետեւ յիշեալ տանիքը կը պատկանի Հայոց եւ Լատինաց միասնաբար:

Յոյն Միաբաններուն հակազդեցութիւնը եղաւ աւելի բուռն: Թարգման Վարդապէտը եւ Յոյն Միաբանները բարձրացան սիւնազարդ եկեղեցւոյ տանիքը, որը աւելի բարձր է խնդրոյ առարկայ դրան տանիքն, եւ սկսան նախատել Լատին վարդապէտները եւ պարապ շիշեր նետել անոնց վրայ:

Այս անախորժ պատահարի ընթացքին, Լատինաց թափօրը մուտք գործած էր Բեթղեհէմի Եկեղեցին, ինչ որ վերջ մը դրաւ միջադէպին եւ ստիպեց երկու կողմերու Միաբանները որ քաշուին:

ուարանական առաջնակարգ գպրոցներու կողմէ:

Անառեանի վերոյիշեալ գիրքը լոյս տեսած է 1955ին, բայց հոն յայտնուած գաղափարները մեզի կը տանին մինչև 1920ական թուականները: Հոգչ. Հայրուրը թերես տեղեակ չէ վերոյիշեալ ականաւոր լիզուարաններու գործերուն և իրենց գաղափարներուն, և թերես անոր համար է որ իր գրախօսականին մէջ բնաւ չէ անդրազարձած մեր ըրած քննադատութիւններուն, հետեւով վերոյիշեալ լիզուարաններու տեսաթիւններուն: Եղած են ամփոփութեր մեր գրքին մէջ, մեծանուն հեղինակին յիշեալ գործը ժողովուրդի լայն զանգուածներուն մատչելի գարձնիու աւագ մտահոգութենէն առաջնորդուած միայն: Բայց

միւնոյն ատեն կան նաև վերլուծական և քննական հատուածներ: Հոգչ. Հայրուրը միայն ամփոփում բառին վրայ է որ ծանրացած է, անտեսելով մեր իր քննադատիք քննադատութիւնները Աճառեանի տիսաւետներուն նկատմամբ, որոնց էջերը կարելի չէ եղած գտնել և ներած ականս հատորին մէջ և ուստի չէ յիշած: Թերես այդ մասը ձգած է լիզուարանի մը քննադատութեան, զայն նկատելով զուտ մասնակիութեան հարց մը, վեր իր կարողութենէն: կը յուսանք թէ այս գանձարակ բաւարարակ կամ վարդապէտ է Հոգչ. Հայրուրը մասնաւորապէս և լնթերցասէր հասարակութիւնը ընդհանրապէս լուսաբանելու:

ԱՆՌԻՇԱԽԱՆ ՎՐԴ. ԶՆՁԱՆԵԱՆ

Երեք օր ետք, 27 Դեկտ. 1961 թուակիր որոշումով, Երուսաղէմի եւ Ս. Տեղեաց Կառավարիչը տեղեկացուց յարանուանութեանց թէ որոշած է արդիկել ուեէ եկեղեաց կանի բարձրանալը Ս. Ծննդեան Եկեղեցւոյ արտաքին գրան տանիքին վրայ, Ծննդեան տօներու պաշտօնական մուտքի առիթով, եւ թէ, առաջը առնելու համար անախորժ պատահարներու, ոստիկաններ պիտի կնանա այդ տեղը:

Հարցը խնդրոյ առարկայ եղաւ Երուսաղէմի եւ Ս. Տեղեաց Կառավարիչին մօտ, Ժողովի մը ընթացքին, գումարուած Յոյն, Հայ. եւ Լատին յարանուանութիւններու ներկայացուցիչներուն մասնակցութեամբ, Դեկտումերի 30ին, որու ընթացքին Ֆրանչսկեան Հայրերը խնդրեցին որ ետ առնուի ոստիկաններ կեցնելու որոշումը եւ յանձն առին, իրենց կարգին, այլեւս մուտք չգործել տանիքին վրայ պաշտօնական թափօրներու առթիւ:

Այս ձեւով փակուած նկատուեցաւ հարց մը, որ, երկրորդ անգամ ըլլալով, գայթակղութեան պատճառ կ'ըլլար Լատինաց թափօրի մուտքին օրը ի Բեթղեհէմ:

Յունաց Պատրիարքը պատժական խիստ միջոցներով սաստեց այն Միաբանները՝ որոնք գտնուած էին անպատճան ընթացքի մէջ:

Լատիններ կատարեցին Ս. Ծննդեան գիշերային իրենց արարողութիւնը Ս. Այրին կից՝ իրենց եկեղեցին մէջ, կանոնաւոր կերպով, առանց միջադէպի:

ՅՈՒՆԱՑ Ս. ԾՆՆԴԵԱՆ ՏՕՆԻՆ ԱՌԹԻՒ

Յունուարի 6ին, Յունաց Ամեն. Պատրիարքը, Միաբանութիւնը եւ Ժողովուրդը թափօրով մեկնեցան Երուսաղէմէն եւ պաշտօնական թափօրով մուտք գործեցին Բեթղեհէմ: Նոյն գիշեր, մինչեւ յաջորդ առաւօտ, Յոյներ կատարեցին իրենց պաշտամունքը կանոնաւոր կերպով, առանց ուշագրաւ միջադէպի:

Հայոց ներկայացուցիչը բողոքեց Ոստիկանապետին եւ Ս. Տեղեաց կանոնաւորութեան հսկող սպային միայն մէկ առիթով, երբ Յունաց երգչախումբի անգամները փոխանակ կենալու Ս. Այրի հարաւային Խուտքի աստիճաններուն վրայ, ուր կենալու արտօնութիւնը կը իննդրուի Պատրիարքարանէս, Ն. Վ. Երուսաղէմի Կառավարիչին կողմէ, եղած յատուկ կարգադրութեան մը համաձայն, կեցած էին նաեւ սալայատակին վրայ:

Հայոց Պատրիարքարանը այս մասին գրաւոր բողոք ներկայացուց Ն. Վահեմ. Կառավարիչին, եւ ընդունեց անոր որոշումը, հաղորդուած միեւնոյն ատեն Յունաց Պատրիարքարանին, որով կը հրահանգէր այսուհետեւ յարգել նախորդ տարիներու ընդունուած սովորութիւնը եւ թոյ չտալ որ Յոյն դպիները ասով նաններէն աւելի բարձրանան:

Ուրախութեամբ կը հաստատենք նաեւ որ այս տարի չկրկնուեցաւ նախորդ տարուան միջադէպը Հայոց փառապանի տեղւոյն շուրջ, որով անխախտ պահուեցաւ աւանդութիւնը:

ՀԱՅՈՑ Ս. ԾՆՈՒՆԴԸ

Յունուարի 18ին, առաւօտեան ժամը 9.30ին, Ս. Պատրիարքը, ^Է Ս. Յակոբեանց Միաբանութիւնը եւ բարեպաշտ Ժողովուրդը ուղղուեցան Երուսաղէմէն Բեթղեհէմ:

ձամբու ընթացքին թափօրը կանգ առաւ. Մ. Եղիա վանքին մօտ, տան մը մէջ՝ ուր հաւաքուած էին Բեթղեհէմի և շրջակայ զիւղերու ներկայացուցիչները եւ Քաղաքապետարանի անդամները, բարի գալուստ մաղթելու համար Ս. Պատրիարքին եւ խնդրելու անոր օրնութիւնը։ Հիւրասիրութենէ եւ բարեմաղթութիւններու փոխանակումէ ետք, շրջակայ զիւղերէն եկած հնծեալիներ շրջապատեցին Ս. Պատրիարքին ինքնաշարժը, եւ ինքնաշարժերու պատկառելի թափօրը ուղղուեցաւ դէպի Բեթղեհէմ։ Գիւղի հրապարակը լցուեած էր խուռն բազմութեամբ մը։ Խակ Քաղաքապետարանին առջեւ կեցած էին Ն. Վասել. Քաղաքապետը, Զօրաց Հրամանատարը եւ Աստիկանապետը։ Ս. Պատրիարքը իջաւ իր ինքնաշարժէն եւ ողջունեց պաշտօնական անձնաւորութիւնները, մինչ Միաբանութիւնը եւ աշակերտութիւնը թափօր կազմած կը յառաջանային Տաճարին հրապարակը։



Ս. Պատրիարքը, ուշապատւած Բեթղեհէմի եւ ուշակայից ներկայացուցիչներով,
կը զլիսաւորէ մուտքի թափօր։

Բեթղեհէմի Հայոց Վանքի Տեսուչ Վարդապետը յառաջացաւ դէպի Ս. Պատրիարքը եւ օրհնել տուաւ աւանդական աղն ու հացը։ Խնկաման եւ ծաղկի զուրի որուակ ի ծեռին՝ բարի գալուստ մաղթեց Ս. Պատրիարքին։

«Խորհուրդ մեծա շարականը երգելով թափօրը յառաջացաւ դէպի Տաճարին արտաքին մուտքը։

Ն. Վ. Բեթղեհէմի, Պէյթ Ճալայի եւ Պէյթ Սահուրի Քաղաքապետները, իրենց հետեւրդներով, ներկայացան Ս. Պատրիարքին Հայոց Վանքի դահլիճին մէջ եւ բարի գալուստի զբրմ ճառերով ողջունեցին նորին Ամենապատութիւնն ու Միաբանութիւնը։

Նոյն իրիկուն, Ս. Պատրիարքը ճաշի հրաւիրեց Բեթղեհէմի և զրականերու հարիւրէ աւելի ներկայացուցիչները, որոնք ուղղվեն մասնակցիլ տօնական մեր ուրախութեան:

Խակ կէսօրէ ետք կատարուեցան երեկոյեան ժամկրգութիւն և ծրագալոյցի արարողութիւն, Ծննդեան Ժամարի հայկական բաժնին մէջ, և մատուցուեցաւ Ս. Պատարագ՝ Ս. Այրին մէջ:

Երբ արարողութեան կարգը հասաւ «Հարցոի երգեցողութեան, Ս. Պատրիարքը թափօրով առաջնորդուեցաւ Ս. Այր, ուր կը ցուցուի Ս. Մսուրը, եւ, ի ներկայութեան



Ծննդեան Ս. Այրին մէջ, արարողութեան պահուն: Դիմացը կ'երեւին Բերդենեկմի Քաղաքապետը, Խրուսաղեմի Ընդհ. Ոստիկանապետը եւ պետական ներկայացուցիչներ:

Երուսաղէմի Կառավարիչին, Երուսաղէմի Ընդհ. Ոստիկանապետին, Քաղաքապետներուն
եւ Անգլիոյ Ընդհ. Ճիւպատոսին, շարունակուեցաւ արարողութիւնը մինչեւ Ս. Պատարագ:

Գիշերային պաշտամունքը ծայնափուեցաւ, ըստ սովորականին, Երուսաղէմի Ամմանի ռատիօկայաններէն: Չայնասփուեցաւ միաժամանակ Ս. Պատրիարքին Ծննդեան պատգամը:

Առաւտեան մօտ մատուցուեցաւ երկրորդ Ս. Պատարագը եւ կատարուեցաւ Մկրտութեան կարգը, Հայոց պատկանող թեւին մէջ, Ս. Այրի մուտքին:



ՆԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ

ԵՒ

ԿԱԹՈՂԻԿՈՍ

ԱՄԵՆԱՑՆ ՀԱՅՈՑ

11 Դեկտեմբեր 1961

Ս. Էջմիածին

Ա.ՄԵՆԱՊԱՏԻԿ Տ. ԵՂԻՇԵ Ա.ԲԳԵՊԻՍԿՈՊԻՍ ՏԵՐՏԵՐԵԱՆԻՆ,

ՊԱՏՐԻԱՐՔԻՆ ՀԱՅՈՑ ՍՐԲՈՅ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ,

Ս. ԵՐՈՒՍԱՂԵՄ

Միբեցեալ Սրբազան Եղբայր Մեր ի Քրիստոս,

Նոր Տարւոյ սեմին, սուրբ մտածումներով ու սպասումներով կը դիմաւորենք մեր Տիրոց եւ Փրկչի Ծննդեան տօնը, եւ աստուածակառոյց Խզման Տեղէն՝ Սուրբ էջմիածնէն, Զեզի կը բերենք մեծ աւետիսը երկնային՝ «յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն»:

Խաղաղութիւն Զերդ Ամենապատուութեան եւ Զեր Սուրբ Աթոռին: Խաղաղութիւն Զեր զինուորեալ Միաբանութեան եւ համայն Մեր հաւատացեալ ժողովուրդին: Խաղաղութիւն Զեր ասպանական բարի երկրին եւ համայն աշխարհին:

«Ուղիղ եղիցին աղօթք իմ որպէս խունկ առաջի քո Տէր» (Սլմ. ձև. II. 2):

Սուրբ Ծննդեան աստուածառաք պատգամը թող առաւել խոր արմատներ արձակէ մարդոց եւ ժողովուրդներու սրտերէն ներս, եւ 1962 տարին թող դառնայ լոյսի նոր սիւն մը՝ մարդկութիւնը դէպի խաղաղութիւն եւ երջանկութիւն տանող:

Այս աղօթքը Մեր շրթներուն, Լուսաւորչի Սուրբ Աթոռէն կ'օրինենք Սրբոց Յակոբանց Միաբանութեան գերաշնորհ եւ հոգեշնորհ հայրերը, Տնօրէն ժողովոյ յարգարժան անդամները, Զեր համայնքներու ազգային-մշակութային, հայրենասիրական եւ բարեփրական կազմակերպութեանց անդամները, հայ վարժարաններու եւ կիրավնորեայ դպրոցներու ազնիւ մշակները եւ սիրառուն աշակերտները, ինչպէս եւ մանաւանդ Մեր բոլոր հաւատացեալ եւ հարազատ գաւակները որ ի Գորդանան, մաղթելով ամենուդ արեւշտ տարիներ՝ քաջ առողջութեամբ եւ առաքինի գործերու յաջողութեամբ:

Եւ «դուք եղբարք՝ մի ծանծրանայր զբարիս գործել», ուսւ ինքն Տէր խաղաղութեան տացէ ծեղ խաղաղութիւն յամենայն ժամ յամենայն իրան (Բ. Թես. Գ. 14, 16):

Ծնորհաւոր Նոր Տարինեւ Ս. Ծնունդ:

Հայրապետական օրինութեամբ՝

ՎԱԶԳԵՆ Ա.

ՆԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԵՒ ԿԱԹՈՂԻԿՈՍ

ԱՄԵՆԱՑՆ ՀԱՅՈՑ

ԿԱՅՔ
Հայրապետական

ԱԱԹՈՂԻԿՈՍՄԱՐԱՆ
ՄԵԽԻ ՑԱՇՆ ԿԱՎԱՒԻՈՑ
ԱՄԹԻԼԻԱՄ - ԼԻՐԱՆԱՆ

Ամբիլիս, 18 Գեկեմբեր 1961

**ԱՄԵՆԱԳԱՏԻՒ
ԵՂԻՇԵ Ս. ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ
ՊԱՏՐԻԱՐք ՀԱՅՈՑ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ**

ՆՐՈՎԱՆԴԻՄ

Փրկչական 1962 թուականի տարեմատին եւ յառաջիկայ Ս. ՄԵՆԴԵԽԱՆ Տօնին առքիւ, Ձեր Ամենա Նվազագույնը, Մրցոց Յակոբեանց Միաբանութեան Գեր. Անդամներուն եւ հոգեւոր խնամաց յանձնեալ բարեպատ ժողովրդին կը ներկայացնենք Մեր Մատագին եւ զերմ օնորհաւորութիւնները, ի առէ առ Աստուած աղօքելով որ յարանուն բարգաւաճութեան մեջ պահե Նրուասադիմ Հայոց Պատրիարքութիւնը, անոր Ամեն. Պատրիարքին օնորելով արեւուս եւ երկար կետանք ու բորի գործերու յաջողութիւն: Կաղօքենք նոյնպէս որ Մանկացաւալ Փրկիչը իր աստուածային խաղաղութիւնը պարզեւէ աշխարհի եւ մարդոց խուզեալ հոգիներուն:

Նզբայրական զգացմամբ եւ սիրոյ ողջունիւ

Աղօքակից
ԶԱՐԵՆ Ա.
Կարողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ

ՔԵՆԹՈՒՐՊԸԾԻՒ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԻՆ

ՃՆԱՐՀԱՍԻՈՐԱԿԱՆ ԳԻՐԸ

ԱՄԵՆԱՊԱՏԻՒ ՄՐԲԱՋԱՆ ՊԱՏՐԻԱՐք ՀՕՐ

Ձերք Ամենապատութիւն, սիրեցեալ ելքայր ի Քիբսոս.

«Փառք ի բարձունս Աստուծոյ եւ յերկի խաղաղութիւն եւ ի մարդիկ հանութիւն»:

Եթէ Ս. Կոյսը ծնաւ իր Աստուած Արքին, նին մարգարեարքիւները զած եղան իրենց լրումը, Աստուած այցելց եւ ժաղովուրդին եւ Բանք բնակեցաւ մեր մեջ: Հովիւներն ու մողերը, որոնք մանուկ թրաւսին մաւրը այցեցին, տեսան բացուիլը երկերին եւ խեցին բարձրերկն եկող ձայները որոնք կ'ըսէին. «Փառք ի բարձունս Աստուծոյ եւ յերկի խաղաղութիւն եւ ի մարդիկ հանութիւն»:

Խաչելութենեն առաջ Տէրը ըստ Եր առակերտերուն, որ բեր իրենցմէ պիտի բաժ-

նրւեր, բայց իրենք պէտք չե խռովիկին, որովհետեւ իրենց պիտի բոլուր եւ խալապութիւնը: Խալապութիւն բոլում ձեզ, զիսաղաղութիւն զիմ տամ ձեզ, ... մի՛ խռավիսցին սիրեք ձեր եւ մի՛ զանգիսեսցին»: Նոյն զիւեր, եւ չաշշառնեներու նախօտեակին, աղօրեց եւ առոկերտեներու միութեան համար. «Զի ամենեենան մի իցեն, ուրաս դու, Հայր, յի՞ւ եւ ես ի մեզ, զի եւ նոյն ի մեզ իցեն, զի եւ աշխարհ հաւատացէ երկ գու առաքեցեր զիս»:

Պազոս առաենալ իր Եփեացւոց Թռաղթին մեջ կ'ըսէ թէ ինչպէս Փրկչին մահը վերահաստաց խաղաղութիւնը Աստուծոյ եւ մարդոց միջեւ, որ խզուած էր մարդոց մեղերուն պատճառաւ. «Զի նա է խաղա-

Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍՈՒՆԻ

ԵԿԵՂԵՑԱԿԱՆԻ - ԲՆԱԱԿԱՆԻ

• Արք. 5 ՑԱՆ. — Կէսօբէ վերջ, Ամեն. Ա. Պատրիարք Հայոց Անրաշաբառով մատուց գործեց շենքուն Պարզաբառած Մայր Տաճարը, ուր նախագահեց մեծանունու Նախատօնակին ու թափորով բարձրացաւ Պատրիարքարան:

• Եր. 6 ՑԱՆ. — Ա. Դարի մարզպանին և Յակոյ Ֆեանեցոր տանը — Տօն Առաջիական Ա. Արքուոց Եռաւաղէնի և առաջինը Աւագ Տօներուն — ոյս տարի կատարուեցաւ մեծ շաբաթ: Հատովորութեան, Փառքի բարձրութեան տան, Ա. Պատրիարքը՝ եմիքորունիք և գուազանի ճենին, բորձրեցաւ Տեանեզզոր Աթոռի պատուանզանին, ուր մեաց մինչ մամերգութեան աւարտումը, երբ ընդունեց Միարանութեան և ուսանողութեան շնորհուոր թիւնները՝ աշակերտութիւն՝ պարհանակ Աստուածութեան մեր մազմանքի բնաթացքնեցին, Հաւաքարապետ Գերջ. Տ. Հայրի կողայի մազմաքարեր ըրաւ ն. Ամենապատօնաբեան բարօր կենաց և արեշատութեան և Ա. Աթոռոյ պայծառութեան և անսատութեան համար. Ազա մատուցուեցաւ հանդիպուոր Ա. Պատրիարք Մայր Տաճարի Աւագ Աստուածին վրայ (սրուն ներքի), բայ աւանդութեան, կը հանգի Ա. Յակոբոս Տեանենկզօր՝ Ա. Թաղաքիւ առաջին եպիսկոպոսապետին (մարմինը): Պատարացեց և ուսուցանեմ բարզեց Գերջ. Տ. Նորայր Նոր, Գոյարեան: Բնակւալ ովագորս թեան և մամայն, բարզեն եաք կատարուեցաւ հոգենանզաւեան հանդիպուոր պաշտօն՝ Ա. Աթոռոյ հանգուցեալ պատրիարքաց հոգիներուն համար, հանդիպաց:

Այսպէս, մեր Փեկիչը իւ ծնունդով, կեանեօվ և մահով խաղաղութեան խստում բերա մարդկութեան և իւնեն հաւատացներուն:

Աշխատի այսօր համակաւած է վախով և անվանութեամբ, իրարու նկատմամբ, և մարդոց մեցերը կը խանգարեն Քիստոսի բերած խաղաղութեինք: Մեզի կը մնայ ազօրել ու մարդիկ ընեն իւնեն լաւագոյնը, նասիցաղութեան բերելու ազգերը, ուպէս զի մարդեւ ապրին Աստուածոյ աշխարհին մեջ և ծառայեն իւնեն Արաշին սրով և խաղաղութեամբ:

Ազօրենէն նոյնպէս ու խաղաղութիւն եւ միւրիւն հաստատուի բոլոր տնօնց միջնեւ որոնք Քիստոսի անունը կը կրեն:

առթեամբ Ամեն. Ա. Պատրիարք Հար հակ Ա. Պատրացէն եաքը. Միարանութիւն և մաղուցու օքններէ գէնէր — Ա. Աթոռոյ շարտականը և երգելով բարձրացաւ Պատրիարքարան:

• Կիր. 7 ՑԱՆ. — Ա. Պատրիարք մատուց ունցաւ ի Ա. Աթոռութիւն, մեր վերամատարան մէջ գամարարն էր Հազը. Տ. Արշակ Արզ. Խաչատրուկի:

• Կիսօբէ վերջ, Ամեն. Ա. Պատրիարք Հայոց նախագահունց Մայր Տաճարին մէջ պաշտօնած Ա. Ստեփանոսի հանդիպուոր նախատօնակին: Տանի բարժարականիներն էին Հազը. Տ. Գեղամ Արզ. Զարգարեան և Հոգը. Տ. Փարէն Արզ. Առենիքան:

• Բշ. 8 ՑԱՆ. — Ա. Ստեփանոսի անխակալիին: Հօն ավարտութեան, առաւտօնած ժամանակագութեան ընթացքին հատարաւեցաւ Ասրիանազաց հանդէօը՝ նախագահութեամբ Ամեն. Ա. Պատրիարք Հօն: Աննոնց, թիւնուն կիրուն (1 Ասրիաւաց և 4 Աւրաբակի), ականակուս սպազարտներով և ոսկե թիւն շապիկներով, տապանակ և բարզաւ ի Ճ. սին, առաջիւրգութեամբ երկու խնկարիւ վար զաղետներուն, պանձացացըն յիշատակի իրենց մատափարին: Ազա մատուցուեցաւ Ա. Պատրիարք Մայր Տաճարի առանձանուածն — Ա. Ստեփանոս մատարան — առաջ սկզբանին վրայ: Ժամարան էր Հազը. Տ. Փարէն Արզ. Առենիքան: Ա. Պատրացի ընթացքին, Ա. Թարգմանչաց Վարժարակի երկուս ուսանողութիւնը սուսցաւ: Հազարդութիւնն:

• Կիսօբէ եաք. Լուսարարապետ Գերջ. Տ. Հայրիկ նոր. Նախագահունց Մայր Տաճարին մէջ պաշտօնած նախատօնակին:

• Գշ. 9 ՑԱՆ. — Ա. Պետրոսի և Պօղոսի առանձ Առթիւ, Ա. Պատրիարք մատուց ցաւաց Մայր Տաճարի Ա. Պետրոսի Առթիւ Առենիքան մէջ գամարարն էր Հազը. Տ. Կամառ Արզ. Առենիքան:

Այս վերջապէս ալյօրենք ու ամեն երիտնեայի սրտին մէջ բնակի այդ հօմարի և սակագուրինն Աստուածոյ՝ որ ի վեր և բացաւենայն միսան եւ որ կը զօրացնէ Աստուածոյ ծառաներեր ամեն ետակի նեղութիւններուն մէջ, ոզի առժամանակ յանձնուուի բերեն նեղութեան մերոյ ի յալիտնեական առաջլութիւն, զենքնաւութիւն փառացն գործ ի մեզ:

Թող ամենակարուն Աստուած օնունն Զերք Ամենապատօւթեան, Միաբանութեան եւ ծոյովուրդին իւ առա օհնութիւնները, Ա. Սննդեան այս տօնինին առիբով:

Զեր սիրեցեան եղացըն ի Քիստոս ԱՄԲԸՆ ԲԵՄՁԱ Արենիքան:

• №. 10 թուն. — Կեսօրի վերջ, Ամեն. Ա-
Պատրիարք Հայրը Խախազահեց Մայր Տաճարին
մէջ պաշտօնած մեծ աւանդութեան ականական ականական
էլլաբանափառ է Կերպացու և Խամարդ Պատրիարք,
քարան բարձրացումի հանդուսութիւնները զան
առնունացան խթան աննպաստ օդին պատճառաւ

* Կրիստոնեական պատմապատճենություն
Նույն 14 Յան.— Նույն Տարի,^{1919/20 (բաց Հիման)}
Տնօւթյուն: Կես գիշերին, Մայրավանքի մեջ զանգը
զուտարթ զանգիններով աւետց ծովագույքին
Նոր Տարին: — Առաւոտուն, ըստ սովորութեան
Մայր Տահարան: Աւ այլ Անդամնենի դրայ պատառակից
Ժամանակ Հոգ: Տ. Ցովուկի Վոր: Մամուռ
Ապա, Ս. Անոնայ շարականը երգելու վ. Միարա-
նութեան և ժամանակուր բարձրագույն Պատրիարք
քարտն, ուրեմն Ս. Թարգմանչաց Մակարապատէքէ
փոքրիկ մը, ամփոփ բայց խնամեալ ուղերձու
մը և ծագկիփունչ ի ձեռին, Վարժարանի աշա-
կերթութեան երախտագիտական զգացութեան
ու պրոտպին շնորհաւորութիւնները յայտնեան
Ամենապատուած թեան, Ամանորի ուրախ առ թոյ
Ս. Պատրիարքը, իր շնորհաւորական խօսքին մե-
կանակ ըստ սովորութեան, բաշխից բոլորին մե-
կանակ նարակի:

— Կեսօրդ վերջ ժամը 2-3:00-ին, Ամեն, Ա. Պատրիարք Հօր գլխաւորութեամբ, Միաբանութիւն, ՀՀրաշափառութ մատուց գործեց Ս. Ենիկեան համար, Ո. Այրի առաջին եաք. Տաճարի մեր բաժնին մէջ պաշտոնացն Երեխոյին ժամանակ թիւն, որոն

աւարտին թ. Պատարաց մատուցուեցաւ թ. Այլ ինչ
մէջ՝ ֆամագործն է Նոզը 8. Գեղան Արք. Զա-
քարեանն Ապառ. Ապ. Պատրիարքը Նախազայից Ա-
նոնդիկան մմահանդիկս Նախատօնակին և Արքա-
կան թիւնները յիբը զան մարտատափն, երբ
Միաբանութիւնը, զգանակարեան և երգացող-
եամբ, պիտազարդ գաւի իմէն անցնելով բարձ-
րացաւ. Ա. Խոնդիկան հայագանքը՝ ընթիրից
* Գեղան քարտան ժաման Անի. Միաբանութիւնը
արթունն է քարենի, ինչ ժամ ետք պիտու հա-
մար զիիրային պատամանքը՝ Քանաքի հայկա-
կան քածնին մէջ:

* Կեն Երուսալէմի մէջ, Ճրագալոցի արարո-
շութիւն պաշտօնեցաւ Ա. Ցարութեան Խաճարի
Ա. Գերեզմանի ատեանին մէջ, կ. գ. Ճամբ 1.30ին
Կայ Ա. Պատարացը մատուցուեցաւ Քիյուսուն Ա.
Քիյուզմանին յիշայ, Ժամարանին էր Նոզը. Տ. Վաշի-
լլը, իդուատառեանն Ապառ հիբը 8. Նորայր հարո-
ողարեան Առաջագանքն Ա. Խոնդիկը 8. Խորայր հարո-
ողարեան Առաջագանքն Ա. Խոնդիկը 8. Խորայր հարո-

● Արք. 19 Բառ. — Ենթիւնն եւ ԱՍՏՈՒՐԱՅ-
ՅԱՅԻՆՆԻԹԻԻՆ ՏԵԱՄԻՆ: Կէս գիշերին, խօրհրդաւոր
զանցամարտիւնն էր հետք. Մարտանութիւնն է
հերկայ հաւատացնելներ իջան. Ո. Ենթիւնն Այրը,
ուր կատարուած արարողութիւններէն մաս մը,
մէկ ժամանակ անդառութեամբ, ձարանափոխեացա-
ւորգանանի առափականէնն Աննեն. Ո. Պատ-
րիքար Հայոք, այդ միջնորդն, կարոցաց համայն-
շայութեան ուղղուած իր պատումը (որ Կ'երկի
Քաջանամթերթիւն այս միւսն ուղղումը) և միջա-
ցարման Արքուուշէն, ինչ մասնացնել անդառու-
թեանց Նախագահներ Լուսաւրապատ Կերը. Տ.
Հայոքի կողու. Առանձնան, որ Տանքին մեր բա-
նին մէջ, Հազ. Տ. Կարիքն Արզ. Գաղաննեաննէ
մասնացւած Ո. Պատարացնեն հետք. Հանդիւսա-
պիսեց Շրօննէքքը արարողութեան և առա-
նցարմանը. Ո. Պատարաց մասուց Ս. Արքուն մէջ,
— Գիշերային այս հայուսութեանց ներկայ հզա-
րուապէմի Վահե. Խոհանքըզը, ինչպէս նաև

առար պետական և այլ բարձրաստիճան պաշտօնական համարներու և ՀՀ պատասխանական Մարմիններու գործադրության վերաբերյա կազմակերպությունը՝ Արտաքու թիւններու զերծ դժուան արքածանչին, երբ Միաբանութեանը, երեկուան նման, զգեստաւորեալ և երգեցօղութեամբ, մինչապարդ այս իմէկի անցնելով բարձրացաց Ս. Անդրեանի կայսերական կայսերական անդամանութեամբ:

Կարճ զարգարե մը ետք, Միաբանութիւնը երեկուան կարգավ, ամարայ եւաս զեփի Երևանա շէմ, ուր հասա ֆամա ջին և բարձրացաւ Պատրիարքան, ուր Ամեն. Ս. Պատրիարք Հայոց Ս. Անդրեան աւետիսը տուաւ Ներկաներուն.

* Խեկ յերաւագէմ, առաօտեան ժամը 4-8.

Ս. Յակոբեանց Սայայ մէջ պայտուցաց Ս. Անդրեան հանդիսանթիւնները: Աւագ Սեպանին վրայ Ս. Գառաքը մատոյց, ըստ սովորութեան Ս. Հրեշտակապետաց Ասքիքի Տեսուչը՝ Հոգ, Տ. Անշաւառ Վարդ. Զգյանեան ի բարձրեց օրուանունի շըրջ և հեկ Գները. Տ. Նորայր Ապա. Նախան գանց մօրոնն էքտի սրբազրա արբարպութեան:

— Նախանանկին ի Ա. Յակոբ Նախանչակց գետ. Տ. Տառապ կամ

30

- Կիր. 21 թան. — Ա. Գատարացը մատուցած կայսերի Արքաթիւն, մեր վերնամատրան մէջ՝ ժամանակ եր Հազ. Տ. Եղիշեվի Վրչ. Մատուցած ու հշ. 25 թօն. — Նախառանիկի ի Յ. Աստիքը համապատասխան կեր. Տ. Հորայր կեր.:

• № 1-р. 26 фун. — Ушанка каракури рябий Швейц: Цаплюкунка синяя синяя 8 кг, ферзь. 8. Ушарыж вязаный. Ферзюкунка синяя синяя 8 кг, ферзь. Ушарыжка синяя синяя 8 кг, ферзь.

— Եախառսակիւ ի Ս. Յակով Եախագահեց
Եայատական Տեղան; Տ. Հայոցի Բարձ:

* Եր. 27 Յան. 8. Յովհաննի հարապետ
Յիշեղական տօնին առթիւ, Յ. Պատրիարքը մատուց-
ւեցաւ Մայր Տաճարի Աւագ Թօռանին Աջակազմը
գումարեց Հ. Կաթոլիկական խորանին իրայի ժամա-
ռան և Հայոց Տ. Կաթոլիկ հարապետութեան մասին:

Ծառաբարս եր Հոգի. Տ. Յազսէփ Վրդ. Մամուր.

ԳԱՀՏՈՒԱԿԱՆՔ

❶ ፭. 2 ፻፻፻. — ቁጥር. 8. ሂዕሮችና ሆጥራቸው.
የኢትዮጵያውን ማዋሽና የዚሁ መከተልናው ተ. የጊዜ፣
ዘመኑ ጥንቃቄ ምንም የሚገኘውን ንግድ ነው፡፡ የሚለው
የሚከተሉ ስልክና ሰነድ ሆጥራውን በማስተካከል የሚመለከት
በአዲስ አበባ የሚሰጠውን ሆጥራውን ተከተሉ ሲሆን

• № 4 թուն. — հայտաց Միքանի (Մարգարէ կի Համբարձման) տօնին առթիւ, Նորին վասճ. Վարչապետին հոգմէ, Ամպառատօր պանդոկի մէջ տրուած ճաշկերպթիւն ներկայ զառուեցաւ Ամեն.

В. Фантазиите също са възможни, но не са обект на изучаване.

թ. 15 թու. — Արտաքան ջարթօնքի տո-
խ աթիք. Հարացի է հերթիք յշակակին մէջ,
արթօնքի հարացի է իսկ էլք էլք զարթ.
առնին մօտ եղած տօնակատար թեանց ի ապա
դիգափի տան մէջ տրուած թէյսանքանին ներ.

այ եղան չող. Տ. Յակիր Վրդ. Վարդանեան է
իմար Կարպատ Խոլովյան:

ողակ տրամած թէյսոնդասին ներկայ եղան
պաշտուած 8-ակոր Վրբ. է Տիքր հ. Հենգիկի
• Ել. 18 Յուն. — Ա. Խնձօնկատանի առ.
առջ. առաւտուան ժամը 7եւ սկսեալ, Խորայիշի
առաջան քաղաքաներին մաս 300 հազիք առևմասի
առաջան քաղաքաներին մաս 300 հազիք առևմասի

• ♦ 30. 80 Յուն. — Ն. Վեհ. Հետեւի Թագավորին և իր Գևիճ. Թաղավորին անցանակի մանաւակով մը քախտաւուրսեւուն ուրախ անդիթօն մեն. Ո. Պատրիարք Ղայրիկ իր. Ս. Յահիթօն պարաւութեան և Յարդանանի հայ համայնքին նույնի խնակացական հռատիք մը լից Ամմանի բանիք ։ Նարախին հօսւեցաւ Գահածառակ շատա Ապուտանի։

ԶԵԿՈՅՑ

ԳԱԼՈՒՍ ԿԻՒԼՊԵՆԿԵԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹԵԱՆ

ՀԱՅԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ

Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան Վարչական խորհուրդը ստորև կը հրատարակէ 1961ի երկրորդ Վեցամսեակային մէջ կատարուած յատկացումներուն և օժանդակութիւններուն ցանկը, իրը շարունակութիւն նոյն տարւոյ Առաջին Վեցամսեակային վերաբերեալ Ձեկոյցին՝ որ հրատարակուեցաւ 1961 Յուլիսին:

ՀԱՅԱԿԱԿԱՆ ԽԵՐԱՑՈՒՅԹ ՍԵԼԱՆԻԿԻ մէջ (Յունասան)՝

Հայոց մեծ բարեկամ Նորգելիիցից Ֆրիտօֆ Նամսէնի ծննդեան հարիւրամեակին առթիւ (10 Հոկտեմբեր 1961), և ի յիշատակ անոր, կազմուեցաւ ծրագիր մը՝ որ նպատակ ունի Սելանիկի շրջանին մէջ բացառապէս դժմագակ պայմաններու տակ ապրող ծեր հայ տարագիրներու համար կառաւցանել ծերանոց մը:

Այս նախաձեռնութեան համար անդամեշշու գումարը միասնաբար և հաւասար չափով ստանձնեցին Տարագիրներու Նորվիկիական կազմակերպութիւնը և Հիմնարկութիւնը՝ որ նոյն ծրագրին գործադրութեան համար յատկացում 79,000 (եօթանասունը ինը հազար) տոլարի գումար մը, ինչ որ կը ներկայացնէ հետո ամրագջական ծախքին՝ որ է 158,000 տոլար:

Միացեալ Աղջերու Կազմակերպութեան Տարագիրներու թարձը Քոմիսէրութիւնը կը հովանաւորէ այս ծրագիրը և իրը այդ պալատոն տուած է Հայերու թարեկամ Զուկցերիացինեւու Միութեան գլուխ հանելու անոր գործադրութիւնը:

Կանգրեսանի Լոնսանի Հայկական Համայնքին.՝

Իրը գործադրութիւն հայկական կարեն որ համայնքներ պարունակող մեծ քաղաքներու մէջ գործութիւն ունենացող հայկական մշակութային կեդրունատերիներու օժանդակելու ընդհանուր ծրագրին, 2000 (երկու հազար) սթերլինի (5600 տոլար) յատկացում մը կատարուեցաւ լոնտոնի Հայկական Մշակութային կեդրունատեղին, ամրագջացներու համար այս վերջնոյն կահաւորումը և սարքավորումը: Այս կեդրունատեղին հիմնած է լոնտոնի Հայկական Համայնքին նորութիւն ճանքերով և անկէ պիտի օգտուեն տեղացի և այցելու ազգայիններ ինչպէս նաև հայ ուսանողներ:

Հայ Մշակայրի Յունի Փարիզի մէջ.՝

Նոյն ծրագրին համաձայն, 17,800 նոր Ֆրանքի կամ 3,635 (երեք հազար վեց հարիւր երեսունընգնդ) տոլարի յատկացում մը կատարուեցաւ Փարիզի Հայ Մշակութիւն ծան (17 Rue Bleue, Paris), իրը օժանդակութիւն անոր կեդրունական շենուցման հաստատութեան համար անհրաժեշտ եղող ծախքերու:

Տօղաշար մեենայի մը զնում Կիլիկիոյ Կարողիկասարանին Տպարանին համար (Անքիլիս).՝

Ինչպէս նախապէս եղած էր Վենետիկի և Վիեննայի Միսիթարեանց Միարանութեան Տպարաններուն և Երուսաղէմի Հայոց Պատրիարքարանի Տպարանին համար, 20,000 (քսան հազար) տոլարի յատկացում մը կատարուեցաւ Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Տպարանը տաղաւոր մեքենայով մը օժտելու նպատակով:

Պաղամոփ մէջ Բաւմանանի մը հիմնարկութիւն, Հայ Պարուականներու բժշկական խնամքին համար.՝

Այս բուժարանը սահմանուած է ստեղծելու միջոցներ Պաղամոփ Հայկական վարժարաններու մտաւորապէս 2000 աշակերտութեան պարբերական բժշկական քննութեան, առաջին իննամբներուն ինչպէս նաև ատամնային իննամբներուն, տեղույն հայ բժիշկներու գործակութեամբ:

Այս նպատակով, Կիլիկիոյնեան Բուժարան Հայկական վարժարաններու աշակերտներունի ստեղծման համար յատկացուեցաւ 28,000 (քսանընթափ հազար) տոլարի գումար մը:

Հայկական խամայիններու վարժուաններուն նորոգութեան ծրագիր. —

ինչպէս հախալու ծանուցուած էր, իբրանանի և Սուրբոյ Հայկական վարժարաններուն մէջ կատարուեցան նորոգութիւններ՝ որոնց համար յատկացուեցան 76, 250 տուարի գումար մը: Քաջարելուած այս առաջին փորձի դոնացուիցի արդինքէն, հիմնարկութիւնն յատկացու 250, 000 (երկու հարբիրյասուն հազար) տուարի յաւելուածական գումար մը, Հայկական պահանջան համար նորոգութիւններու մատուցուած 250 վարժարաններու մէջ նման անհրաժեշտ դատուած նորոգութիւններ կատարելու համար:

Տեղայոյն վրայ մասնագիտներ պիտի ճշգրի կատարուիլիք Նորոդութիւնները և պիտի հսկեն գործադրութեան, նախարարութա գործադրին սահմաններուն մէջ Յառաւալիք է որ հազարու հայ գպրցականներ, աշխատանքներուն աւարտումէն յետոյ, պիտի սպառին Նոր գաղափառներէ և առջաջարակական նոր պարամեններէ:

Հայկական վարժարաններու սուբյակտաման և դասիստակական իրեղէթներու հայրայր-ման ծրագիրը՝ ։

Օժակելու համար Հայկական պանազան համայնքներու մօտաւորապէս 250 վարժաբառները արգիսական պահանջմներու համապատասխանող ուսումնական և դաստիարակչական սարքաւորմանը, Հիմնարկութիւնն 2-0,000 (երկու հարթը յիսուն հազար) տողարի յատացումը մը կատարեց այդ նպատակին, գործածուելու համար ըստ անհրաժեշտ գտառած պէտքերու, ինը բնակչութեան:

Հիմարկութեանս այս ընդհանուր օճախնակութիւնը պիտի սահմանուի դպրոցական սարքաւորման այլազան առարկաներու, որոնց մէջ են բնագիտական և բնալուծական աշխատանոցները: Դպրոցական չէնցերու գերանուրութեան գործն եւս զուգահեռաբար, այս ծրագիրը եւ գործը բարելաւելու Լայլական վարժապահներու մէջ սիրող Փիփերական պայմանները և դարձմանեւու դպրոցական անհրաժեշտ իրեղէններու մէջ ներկայացն թերինները:

ԸՆԴՀ. ԳՈՒՄԱՐ ՄԻՆՉԵՒ ԱՅՍՈՐ ԿԱՏԱՐՈՒԱԾ ՅԱՏԿԱՑՈՒՄՆԵՐՈՒ

Ցանկ 1 Ցույիս 1961 էն մինչեւ 31 Դեկտեմբեր 1961 կատարված յառկացումները

1. —	<u>Աելանիկի Ներառուցին</u>	\$ 79,000
2. —	<u>Լոնտոնի Հայկական Կեդրոնին</u>	\$ 5,600
3. —	<u>Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Տպարանին համար Տղաշարի մը գնման</u>	\$ 20,000
4. —	<u>Գաղտատի Հայ գլուխականներու և Կիւլուէնկեան Բուժքարանին սունդման համար</u>	\$ 28,000
5. —	<u>Հայկ. վարժարաններու սարքաւորման համար</u>	\$ 250,000
6. —	<u>Հայկ. վարժարաններու նորոգութեանց համար</u>	\$ 250,000
7. —	<u>Փարփղի մէջ Մշակոյթի Կեդրոնին</u>	\$ 3,635

$\Psi_{\mu\nu}M_{\alpha\beta}$

1 Յունիար 1961 է 30 Յունիս 1961 կատարուած

1961 թ մէջ կառարուած յանձնութեալ գումար

Jahresbericht 1962

ԳԱԼՈՒՍ ԽԵԼՉԵՆՔՆԵՐՆ ՀԱՐՑ-ԱԾՅՈՒԹԻՒՆՆԵՐՆ

نصدرها - بطريق كتبة الارمن الارثوذكس المدير والمقرر المسؤول - صاحب البناة رئيس الاساقفة هايكوزون ابراهيمان
العدد ١ نطمءن في مطلعه دير الارمن - القدس عام ١٩٦٢

Proprietor - His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem, Armenian Patriarchate, Jerusalem.

Editor - Archbishop Haigazoun Abrahamian, Armenian Convent, Jerusalem.

Printed by the Armenian Convent Printing Press, Jerusalem.

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

	<u>Երես</u>	
Ամեն. Ս. Պատրիարք Հօր Ս. Մանդեան պատգամը	1	
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ		
— Ս. Յարութեան Տաճարէկն ներս սկսան նորոգութիւնները	3	
ԿՐՈՆԱԿԱՆ		
— Ծխուսի ծնունդը	ԳՐ. Ա. ՍԱՄՐԱՖԵՍԱՆ	6
ԿԱՆՈՆԱԳԻՏԱԿԱՆ		
— Վարդապետութեան ասինանները Հայ Եկեղեցւայ մէջ	«ԼՈՅԱ»	9
ԲԱՆԱՍՏԵՂՆԱԿԱՆ		
— Պատկերաշար	Վ.ՏԱՐԱՆԴԻ	13
ԽՄԱԱՍԱՍԻՐԱԿԱՆ		
— Միջոցը եւ ոգին	Թրգմ. ՇԱՀԷ ՎԱՐԴԱՊԵՏ	15
ՏՕՄԱՐԱԳԻՏԱԿԱՆ		
— Տոմար եւ Տօնացոյց	ԳԻՒՑ ՔՃՆՑ. ԱՊԱՆԵԱՆՑ	17
ՃԵԳՈՒՄ մը		
	ԱՆՈՒՇԱԽԱՆ ՎՐՄ. ԶՂՋԱՆԵԱՆ	21
Ս. ՏԵՂԵԱՅ ԴԻՒԱՆԵՆ		
— Լատինաց Ս. Մանդեան տօնին առքիւ	22	
— Ծունաց » » » »	23	
— Հայոց Ս. Մանւենը	24	
Շնորհաւորական գիր՝ Աւենայն Հայոց Վեհ. Հայրապետէն	26	
» » Մեծի Տաճ Կիլիկիոյ Կարողիկոսէն	27	
» » Քենքըրուպրիի Արքապիսկոպոսէն	27	
Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՄՈՒՆ		
— Եկեղեցականք-Քեմականք	28	
— Պատօնականք	30	
Ձեկոյց Դալուս Կիւլպէնկեան Հիմնարկութեան — Հայկական Գործեր	31	

**ՍԻՈՆ -ի Տարեկան Բաժնեզինն է,
բոլոր Եկիրմներու համար, Անգլ. Եկլիս. 20**

*Redaction of the Armenian Monthly SION
 Armenian Patriarchate,
 P. O. B. 4001
 Old City - Jerusalem (Jordan)*

1962-ի «ՍԻՐՆ» ԿԸ ՆՈՒԻՒՐԵՆ

ԵՐԱՎԱՋԷԼԵՆ

Գիրշ. Տ. Հայրիկ Եպս. Աւլոնեան՝ Հոգչ. Տ. Նշան Վ.րդ. Փափազեանին (Նիւ Ճըրգի);
Գիրշ. Տ. Նորայր Եպս. Պողարեան՝ Պողարեան Գրատան (Հալէպի);
Տիար Հարօլու Արգամեանին (Տօրքէսթըր);
Հոգչ. Տ. Մուշտոց Վ.րդ. Բարիլուսեան՝ Տիար Մովսէս Խաչիկեանին (Նիւ Ճըրգի);
Հոգչ. Տ. Շահէ Վ.րդ. Աձէմեան՝ Օր. Մելիքէ Գովանճեանին (Պրիւքուէ);
Հոգչ. Տ. Անուշտան Վ.րդ. Զղջանեան՝ Տիար Երուանդ Մանուկեանին (Հալէպի);
Հոգչ. Տ. Գէորգ Վ.րդ. Խազարեան՝ Տիար Խազար Խազարեանին (Թէհրան);
Հոգչ. Տ. Գեղամ Արզ. Զաքարեան՝ Տիար Յակոբ Զաքարեանին (Պէյրութ);
Հոգչ. Տ. Վոչէ Արզ. Խնատիռսեան՝ Տիար Սարգիս Խնատիռսեանին (Հալէպի);
Բւրարտիկիր Տրց. Եղիշանէս Այլազեան՝ Տիար Յարութիւն Այլազեանին (Պէյրութ);
Բւրարտիկիր Տրց. Միհրոն Ցովհաննէսեան՝ Տիար Յարութիւն Ցմրութեանին (Թաւրիզ);
Տիար Մուրտա Մանուկեան՝ Տիար Միհրոն Գալպիկեանին (Լոնտոն);
Տիար Մովսէս Ճանոյեան՝ Տիար Յակոբ Ճանոյեանին (Արևմտ. Գերմանիա);
Տիար Յակոբ Յագերեան՝ Տիար Նշան Առաքելեանին (Ազհ.քանդրիս);
Տիար Նշան Խնկիլիկեան՝ Թոչնոց Բոյնին (Ճիպէյլ, Լիբանանի);
Տիկին Մէրի Քէօրօղլանեան՝ Տիկին Թագուհի Քէօրեանին (Ուօթըթառւն);

Թերիկեալեն

Արժ. Տ. Գրիգոր Քէյ. Աւագեան՝ Արժ. Տ. Ե. Քէյ. Խնձէեանին (Սան Ֆրանչէսկօ);

Պաղտատէն

Հոգչ. Տ. Դաւիթ Վ.րդ. Սահակեան՝ Տիար Վահան Սահակեանեանին (Կալկոթա);
Տիար Լևոն Ցովհաննէսօֆ. Տիար Սահամն Ցովհաննէսօֆին (Լոնտոն);

Ս. Էջմիածնեն

Գիրշ. Տ. Հայկազուն Արքեպս. Արքահամեան՝ Տիար Հայկ Օհաննէսեանին (Գառհիրէ);
Տիար Անուշտան Սիմոնեանին (Պէյրութ);

Պելիքայէն

Հոգչ. Տ. Ներսէն Վ.րդ. Բապուճեան՝ Տիար Սարգիս Բապուճեանին (Պէյրութ);
*
Փարիզէն

Գիրշ. Տ. Մերովէ Եպս. Մանուկեան՝ Տիար Արշակ Սարգիսեանին (Ֆրէնս);
Տիար Մարտիր Ցովհաննէսեանին (Մօնթէվլատէս);

Հիւս. Ամերիկայէն

Հոգչ. Տ. Հայկասէր Վ.րդ. Պայրամեան՝ Տիար Սարգիս Ենիքոմշեանին (Անթէլիտա);
Արժ. Տ. Վարդան Քէյ. Աւագեան՝ Տիար Տիգրան Պաքալեանին (Նիւ Ճըրգի);
Արժ. Տ. Արտէն Քէյ. Աշեան՝ Տիար Յակոբ Յարութիւնին (Ֆրէնս);
Տիար Կարապէտ Հօփլամազեան՝ Տիար Պարսամ Պարսամեանին (Տիթրոյթ);
Տիար Հայկ Մարտիրսսեան՝ Տիար Արտէն Հակրայեանին (Ֆլորիտա);
Տիար Գետրաս Գոնոյեան՝ Հոգչ. Տ. Սմբատ Արզ. Լամփամեանին (Լոս Անձէլըս);
Տիկին Աննը Ռելիկըմուրն՝ Տիկին Սուլթան Եւլուսովեանին (Ամերիկա);
Օր. Խանըմ Սարգիսեան՝ Տիար Մարտիրս Գարբիէլանին (Սան Ֆրանչէսկօ);
Ֆրէզնոյի Հանրային Մատենագարանին,
* Ա. Երսարդութիւն Եկեղեցւոյ Մատենագարանին;

Հար. Ամերիկայէն

Հոգչ. Տ. Կիւրիկ Վ.րդ. Գարիկեան՝ Տիար Միհիթար Գարիկեանին (Նիւ Եսրք);